

12.268


ԱՐՄԵՆԱԿ ԳՐԱԶԵԱՆ

ՔԱՆԻ ՄԸ ՕՐ ԼԻԲԱՆԱՆԻ

ԼԵՌՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

ԵՒ

ԼԻԲԱՆԱՆԱՅԱՅ ԿԵԱՆՔ



ՏՊ. «ՎԱՀԱԳՆ»

Հ. ՅԱԿՈԲԵԱՆ «Ամերիկան Թրէս»

ԹԷՅՐՈՒԹ

1984

25 SEP 2006  
1 DEC 20

308  
9-87

ԱՐՄԵՆԱԿ ԳՐԱԶԵԱՆ

ՔԱՆԻ ՄԸ ՕՐ ԼԻԲԱՆԱՆԻ  
ԼԵՌՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

ԵՒ

ԼԻԲԱՆԱՆԱՅ ԿԵԱՆՔ

ՏՊ. «ՎԱՀԱԴԻՆ»

Հ. ՅԱԿՈԲԵԱՆ «Ամերիքան Բրէս» Փոսթարկդ 563

ԹԵՂՐՈՒԹ

1934

21.03.2013

12.268

## ԱՌ առ ազնիւ Հեղինակն

### ԱԶՆԻՒ ԱՐՄԵՆԱԿ

Հաճոյքով կարդացի գեռափթիթ հեղինակիդ  
նախախայրի գրքոյկը՝ զոր մատուցած էիք ինձի  
և խնդրած էիք որ երկտողով մը արտայայտում  
տպաւորութիւններս:

Մատենագրական որոշ բարձրութիւններ գի-  
տելու համար չ'ստիպուեցայ գրաքննական ակ-  
նոց գործածելու, այլ պարզ աչքով դիտելով գող-  
տըրիկ զգացումներուդ կարկաչահոս արուակնե-  
րը, զուարթութիւն մը զգացի, յիշաւի:

Ամենէն զգայուն եքեւյթներէն է՝ տարա-  
բախտ կոյրերու մասին զրածնիդ որ ստիպեց  
զիս Ֆրանսայի մեծահոչակ բանաստեղծ Պօտըլէոփ  
(Կոյրերը) վերնադրով մի քերթուածը թարգմա-  
նելով նուիրել քեզի. և յայտնել՝ բացարձակա-  
պէս թէ՛ բուռն կամքով և յարատեւ աշխատու-  
թեամբ վերջապէս կընաս համնիլ այն գրական  
ասպարէզը, որուն համար նուիրում մը կը տես-  
նեմ զիր ու գաղափարներուդ նմոյշներուն մէջ:  
Յաջողութիւն մաղթելով

Պէյրուք 10/10/34

ԳԱՐԵՆԻԿ Ա. ԴԱՎԻԹԵԱՆ



45148-64

## Կ Ո Յ Ր Ե Ր Ը

Դիտէ՛ զանոնի, ո՞վ հոգիս, զանոնի՛ իրօֆ դաժանադէմ.  
Արուեստակերս մարդու նըման կը տատամսին միւս հեղ-  
զալի.

Կարծես մելոմէկ քնառշջիկ, ուրոյն անձեր սարսափելի  
կը դարձնեն մրին զունը իրենց աչաց, ո՞ւր չը գիտեմ:

\*

Աշխերն անոնց՝ որոնցմէ կայծն Աստուածային է հուսկ  
տիջած՝  
Կ'արծես դիտեն տաս հեռուներ. յարեալ յերկին կը մընան,  
կարելի չէ տեսնել զիրենի՛ որ յատակի մը վըրան  
ծըրեն, իրենց երազուն զլուխները ծանրացած:

\*

Ահա այսպէս՝ կրտեն կ'անցնին մւտագիւերն այն ան-  
պարփակ,  
Յաւերժական լուուրեան այն եղբայրը, ո՞վ քաղաք.  
Մինչ դուն կ'երգես, կը ծիծադիս. պոռոչաս.

Հանոյքներն կը տարուիս, մինչեւ կեանքը ցոփ, վայրագ,  
Ես խարխափիմ քան զապօնարս այսգունակ.  
Եւ կ'ըսեմ՝ թէ՝ ի՞նչ կորոնեն երկինքին մէջ կոյրերն այս...:

Թրգմ. ԳԻՄՍԷԴԱ.

Պէտրոս 10/10/34

ՊՕՏԼԻՒԹ

(1825—1867)

## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Սոյն գրեոյկը լոյս ընծայելով՝ երբեք յաւակ-  
նութիւնը չունինք հայ հասարակութեան նուի-  
րաբերել արդիւնաբեր գործ մը իր դերին մէջ:

Բայց միայն փափառելով՝ գէք մի ժամի  
կենդանի պատկերներով ցոյց տալ, Ա.— Լիբա-  
նանի չքնաղ վայրերը. Բ.— Լիբանանի Հայ  
գաղութներու, ինչպէս նաև Արբախնամ հաս-  
ատութեանց ներքին ընդհանուր կեանքը. Գ.—  
Արտասահմանեան առհասարակ բովանդակ Հայ  
ժողովուրդին մէջ միանգամբնդմիւս սիրող ախ-  
ատէ՞ս՝ անհամերաշխութիւնը, գրեոյկիս երա-  
խայրի յոգնութիւնը ստանձնեցինք:


Յուսանի որ Հայ հասարակութիւնը իր  
այդ ժաշակերէ մեր գործը, որ մեզ պիտի մղէ  
աւելի արդիւնաբերին ձեռնարկելու:

Ա. Գ.

ԳԻՒՂԱԴԱՅՈՒԹԻՒՆ

ՔԱՆԻ ՄԵ ՕՐ ԼԻԲԱՆԱՆԻ  
ԼԵՌՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Լիրանան՝ սիրելի երկիր մըն է...  
Բայց ան սիրելազոյն է մնջ Հայերուս՝  
Իր տիպար հիւրասիրութեամի ու սպնձասիրութեամբ:



Պիլարը և Լիբանանի լեռները

## ԼԻԲԱՆԱՆԻ ԼԵՐՆԵՐԸ

## ՀԻԲԱՆԱՆԻ ԼԵՌՆԵՐԸ

Իսկապէս որքա՞ն հաճելի ու միանգամայն որքա՞ն  
կազդուրիչ է՝ ամառնային եղանակը գեղածիծա՛ղ կի-  
րանանի մայրիներով զարդարուն հովո՛ցներուն մէջ  
բոլորելը:

Լիբանան ունի շատ մը ամարանոցներ, սակայն  
ի շարս այն բոլորին կան ամարանոցներ, որոնք չնոր-  
շիւ իրենց ամէն տեսակի գեղեցկութիւններով ու յար-  
մարութիւններով օժտուած բնանկարին՝ չնորհիւ իրենց  
առողջապահիկ գուլալ ջրին ու ընտիր կլիմային, նաև  
չնորհիւ իրենց պաղաւատ ու կաթնառատ հանգաման-  
քին՝ կը համարուին ռլաւագոյնները, և հոն այցե-  
լող որեւէցէ զիւղագնացի մը, կը շուայլին բառին բո-  
վանդակ իմաստով կատարեալ հանգիստ ու կազդոյր:

Այս տարի, աւելի քան երբէ՛ք, ծանր ու ձնչիչ  
ամառ մը շրջան կ'ընէ ամենուրեք: Լիբանանի մայ-  
րաքաղաքը Պէյրութ'(\*) պահ մը կորսնցուցած է իր  
նախկին թափին ու եռուղե՛ռը, քանզի ամէն ոք-նա-  
մանաւանդ ունեւոր դասակարգը — տիրող սաստիկ

(\*) Պէյրութ՝ ինչպէս ըսինք, Լիբանանի գողտի՛կ մայրա-  
քաղաքն է, Միջերկրականի վրայ կարեւոր նաւահանգիստ  
մը ամբողջ Սուլիոյ, իրազի եւ Պարսկաստանի համար:  
Պէյրութի հայ գաղուրը, որ շատ վաղուց հիմնուած է՝  
այժմ իր մէջ կը հաշուէ մօս 16,000 հայութիւն մը,  
իրենց ուրոյն դպրոցներով եւ եկեղեցիներով:

Մանօթ. — Ներ - Քելպը Լիբանանի զլսաւոր գե-  
տերէն մին է, որ Պէյրութի զուրը կը մատակարարէ:

տօթէն ու կապարանման ճնշիչ մթնոլորտէն աղդուած՝ վախ ի սիրտ, բարձրացած է լոռները — հովոցները . . . :

Ո՞չ միմիայն սակայն, Պէյրությիներ կը վայելին յիշեալ հովոցներու պէսպիսեալ ու կենսանորոգ օդն ու ջուրը, այլ հեռաւոր իրազցիներ, Եղիպտացիներ, Հաղէշներ, Պաղեստինյի հրեաներ ու մահմետականներ ևս, առանց երբէք հաշուի առնելու վատնուելիք այն միծագումար ծախսերը, ամէն տարի գրեթէ՝ մեծաքանակ թիւով կ'ուզան կիբանանի այս ընտիր ափերը, անցնելու համար ամառնային իրենց երեք ու յաճախ ալ չորս ամիսներու շրջանը՝ և հարկ չիկայ ըսելու թէ՝ յաւարտ ամառնային շրջանի, ամէնքն ալ զովացած, կազմուրուած ու բուժուած ետ կը վերադառնան իրենց նախակին բոյները:

Կիբանանի ամարանոցներէն շատ շատե՛ր, մայրաքաղաքին ճիշտ ու ճիշտ հանդիպակաց սարալանջերուն վրայ կը գտնուին, հետեւարար գիշերը, շատ հաճելի է դիտել ու համայուի՛լ այդ սարերէն բռնկող հազար ու մէկ լոյսերու վա՛ռ վա՛ռ պլազացումը, որոնք յար ենման են երկինքի երեսին վրայ փռուած այն բիւրաւոր ու լուսաւոր աստղե՛րու պլազացումին . . .

\* \*

12 Օգոստոս կիբակի վա՛զ, վա՛զ առաւօտուն ինքնարշարժ կը նստինք Պէյրութէն՝ բարձրանալու և քանի մը օրեր անցնելու համար կիբանանի լիռներուն վրայ,

Թէւ երկինքը աստղազարդ է տակաւին՝ և սակայն աստղեր, յամրօրէն կը մարին, կը մարմրին ու մէկիկ մէկիկ կ'անյայտանան անհունին մէջ քանի այզը կը բացուի . . . :

Ամառնային լուսինն ա՛լ սէդ ու հպարտ, կարծես

գիշերն ի բուն գեղատեսի՛լ կիբանանի վրայ հսկելէն՝ յոգնած, դադրած կը ձերմկէր, կը պարզուէր ու կ'արտորար ինքն ալ աներեւոյթանալու անհունին լայնածաւալ՝ ծոցը:

Յանկարծ՝ ինքնաշարժնիս կը շարժի . . . վարիչը՝ խօստացուած լիառատ ճանապարհածախսի խինթ ու շպարէն տարուած թող կուտայ ամենեւին ինքնաշարժին ընթացքը, որպէսզի ան սուրա՛յ սանձարձակի . . . իրեն՝ կը պատուիրենք քչիկ մը կամաց քչել. ո՛չ թէ որեւիցէ վտանգէ մը վախնալնուս, այլ դիտելու համար դէս ու դէն երեցող սիրուն տեսարանները, — կանանչազարդ պարտէզներն ու այգիները, մայրիներով պճնուած անտառներն ու պուրակները և վերջապէս մայր բնութեան սքանչելիքները, որոնք ինքնաշարժին սրընթաց արագութեան հետեւանքով աչքի՛ ակնթարթի մը հանգոյն՝ կը սահին ու կ'անցնին մեր առջեւէն, ինչ որ մեղ անկարողութեան կը մատնեն փշուր մը բան իսկ՝ պահելու մտքերնուս մէջ որպէս յո՛ւշ:

Ռոպէական կը հասնինք Սնթիլիաս(\*) — կարողիկոսանիս — մինչեւ հոս ճամբուն ուղղահայեաց ու հարթ ըլլալուն պատճառու: Այստեղ, վարիչնիս՝ ինքնաշարժը դէպի վեր հիւս. արեւելեան լերան կողմը կը դարձնէ ու այս անգամ քչելով յամրընթաց, մեղի կ'ըսէ. — Այժմ կամաց կամաց պիտի քչեմ, որպէսզի ձեր վափաքին գոհացում տամ:

(\*) Անթիլիաս՝ Պէյրուրէն հազիր 10 ֆիլոմէր նեռաւորութեամբ՝ նոխ պարտէզներով ու նարնջենիներով տրջապատուած ծովափնեայ շեն ու շեն գիւղաբաղավ մըն է, ուր կը գտնուի Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետութեան ծանօթ՝ Դպրէվանի:

տոնեայ հաւատացեալ ժողովուրդները ևկեղեցի հրաւիւրել:

*Ի՞նչ գեղեցիկ է ամառուան առաւօտը Լիբանանի գիւղերուն մէջ...:*

*Պահիկ մը զերջ՝ ինքնաշարժնիս կանգ կ'առնէ աղբիւրի մը մօտիկ, մի գուցէ ջուր առնելու նպատակաւութեան մէջ...:*

*Մենք ալ պատեհ առիթէն օգտուելով վար կ'իջնենք. կը մօտենանք աղբիւրին՝ ու կ'սկսինք ափով ումագ առ ումագ խմել: կը խմենք ու կը խմենք, բայց չենք յազենար. վասնզի ջուրը ոչ միայն պաղուկ այ միեւնոյն ատեն թեթեւ է շատ թեթեւ:*

*Երկու գեղջկուհիներ՝ զոր աւելի լաւ կ'ըլլար կոչել «զոյք մը աղաւնիներ» կուժերնին ուսերնուն վըրայ առած, աղբիւր կ'ուգան ջուր տանելու: Անոնք նրբ կը մօտենան մեզի քաղաքավորէն կը բարեւեն, Յօնյօր գոչելով. Tous les jours կը պատասխանենք սրտուրախ:*

*Այստեղ՝ կարծեմ շատ յարմար է միջբերում մընել:*

*Լիբանանցի ռամիկ գիւղացիներ, այր թէ կին,*

(\*) Լիբանան՝ շատ հարուս է իր վաճեցրով ու եկեղեցիներով: Կ'ըսուի թէ՝ անոնց թիւր Լիբանանի հազիւ կես միլիոն ժողովուրդին մէջ կը հասնի մօտաւորապէս 1850ի:

Երկ երեկ՝ գրեյլիս սիրելի բնեցցողները փափաֆին գիտեալ այդ եկեղեցիներուն մէջ ծառայող կղերներուն (խուրի) որու թիւն ալ, բող բարեհանին իւրաքանչիւր եկեղեցւոյ մէջ միջին հաշուով հինգ կղեր հաշուել ու զսնել:

Եկեղեցին վաճեցրուն այս պատկառելի թիւր բերես անոր համար, որ Լիբանանցին՝ շատ կրօնամոլ ժողովուրդ մըն են:



իելօ՛ք դաւիթ, մեզ այդպիսով կուզէք համոզել, չէր ըսեր թէ ինքնաշարժը դէպի զարիվեր արդէն իսկ չէր կարող սուրալ նախկին թափով:

Ասֆալթէ սեւ ու փայլո՛ւն և երկարաձի՛դ համակ կանանչաղարդ մայրիներով եզերուած՝ օձապտոյտ ճամբաներէ կը յառաջանանք դէպի առաջ, դիտելով ու սքանչանալով մեր առջեւ պարզուող բնութեան իսկապէս հրաշակերտ արդուղարդը:

Քանի կը բարձրանանք, սարերէն ու ձորերէն փչող՝ ջինջ ու մաքուր անուշաբոյր օդ մը, լիաթոք կուլ կուտանք:

Այլեւս, չկայ լուսին, չկան աստղե՛ր... Արշալոյար կը բացուի և իր լոյսի առաջին ցոլքերով կը ճերմը կցնէ նախ՝ բարձրագագաթ լերանց կատարները, հուսկ ուրեմն ամենուրեք:

Շատ չանցնիր, Լիբանանի կարմիր արեւն ալ կը ցաթի կանանչ լերան ետեւէն՝ ու ծիրանափայլ ճառագայթներով կ'ուգայ իր սիրոյ ողջի՛ւնը տալ համայն գիւղագնացութեան մը...:

Գիւղե՛ր ու գիւղակներ, ոտքի վրայ են արդէն. հանդիպակաց աւաններու ծխաններէն մուխը սի՛ւն սի՛ւն վեր կը բարձրանայ+ աքաղաղները թափ տալով իրենց թեւերուն՝ կանչ կուտան իրենց զիւ ձայնով զրացի աքաղաղներուն:

Դէս ու դէն՝ կանանչաղեղ այգեստաններու մէջ գիւղագնացներ ման կ'ուգան ծծելով առաւօտեան զուվապարար օդը, միանգամայն համտեսելով ստէպ առ ստէպ կիսահաս ողկո՛յզներու խաղողահատիկները: Քիչ յետոյ, դիմացի վանքերը ու եկեղեցիներու զանգակներն ալ կ'սկսին որստաճայն՝ զօղանջել ու Քրիս-

մանչ թէ աղջիկ, փոքր ու մեծ երբ հանդիպին որեւիսէ տափատ հազնող, փողկապ կրող, շիք տարագով մէկու մը, անոր սանկ քիչ մ'աւելի յարգանք և քաղաքավարութիւն ցոյց տալու նպատակաւ՝ կը բարեւեն ֆրանսերէն Յօնյօր կամ Յօնսօր բառերով՝ թէ ոչ իւրենց արաբերէն սովորական «նարաք սախտի» ովկ:

Ֆրանսերէն լեզուն շատ սիրուած ու տարածուածէ Լիբանանի մէջ. զրեթէ շատե՛ր մեծամասնօրէն, իւրենց մայլենի լեզուին նման սահուն կը խօսին ու կը հնչեն ֆրանսերէնը: Իսկ անուս՝ զիւղացիներ ինչպէս ըսինք, քանի մը Յօնյօր, Յօնսօր, comment allez-vous! պէս բառեր արդէն իսկ իւրացուցած ըլլալով իւրենց մէջ, ի պահանջել հարկին զանոնք կը գործածեն իւրայիններու և օտարներուն առջեւ:

— Խօսք կ'ուղղենք գեղջկուհիներուն՝ հարցնելով անոնց թէ ի՞նչ կը կոչուէր այդ ազրիւրը: Անոնք սիրով ու ժամանակէմ կը պատասխանեն, Այն Ար, Քանի մը տասներկ բաղկացած՝ սիրուն գիւղակ մըն է:

Տասը վայրկեան դադարէ մը յետոյ, դարձեալ կը նետուինք ինքնաշարժ ու կը յառաջանանք մերթ՝ մեղմընթաց, մերթ՝ արագընթաց միշտ օձապտոյտ և մայրիներով եղերուած ճամբաներէ:

Քառորդ ժամ ետք, ինքնաշարժնիս կանդ կ'առանէ նորէն. այս անգամ ուրիշ աղբերակի մը քովիկ՝ Այն Ալէ:

Այն Ալէն ևս, փոքրիկ հովոց մըն է: Ինքնաշարժնիս կ'ընթանայ գէպի Պիքֆայա՛:

Շատ անգամներ լսեր էինք՝ թէ Պիքֆայա Լիբանանի գիւղերուն առաջնակարդ տեղը կը գրաւէ իր օղի մաքրութեան ու գեղազուարձ տեսարաններուն համար, բայց զայն տեղով ու զիրքով տեսնելու հաճոյքը բնաւ չէինք ունեցած տակաւին:

Արդ վայրկեան առաջ՝ Պիքֆայա հասնելու մերհետաքրքրութիւնը շատ վա՛ռ էր. ա՛լ չէինք փափաքեր որ ինքնաշարժնիս դանդաղեր. ընդհակառակը կը պնդէինք վարիչին որ քիչ մը արագացնէ անոր ընթացքը:

Քանի մը վայրկեան վերջ՝ պարտէզներով ու այգիներով շրջապատուած համակ կանանչաղարդ գիւղէ մը մուտք կը գործենք:

Այս այս է Պիքֆայան՝ կը ձայնեն մեզ:

Պիքֆայա՛... Պիքֆայա՛...

Ինքնաշարժնիս կը մեղմացնէ իր գնացքը և մենքգոհցում կ'ուտանք մեր վառվառ և հետաքրքրութեանց՝ զիւղելով պողոտային երկու կողմերուն վրայ կառուցուած շար ի շար սիրունիկ ու գեղակերտ տուները, որոնցմէ ոմանք հազիւ նշմարելի կ'ըլլան թանձըր ու խիտ կանանչութեանց ընդմէջէն:

Մի քանի րոպէ ալ, Պիքֆայաի փոքրիկ հրապարակն ենք արդէն:

Ինքնաշարժէն վար կ'ուգանք, խնդրելով վարիչէն՝ որ մեղի քանի մը ժամ պայմանաժամ տայ:

Ու կ'սկսինք շրջադաշիլ նախ՝ Պիքֆայաի շուկան:

Ամէնդի, բաղմութիւն եռուղեռ, խանդավառութիւն....

Այս գիւղը, լիքն էր մարդոցմով՝ և ան ալ մեծամասմբ Հայերով:

Կարծես թէ Պիքֆայան՝ փոքրիկ Հայստան մը եղած ըլլար, ինչու որ ամէն քայլափոխիթ կը հանդիպիս հայու մը, յաճախ ալ բարեկամի մը, ու այն ատեն բացի հայերէն քաղցրահնչիւն բարբառէն ուրիշ լեզու մը չի զրուցուիր:

Ոհ, արդեօք որքան միսիթարական է՝ և հոգեկան ի՞նչ մեծ հրձուանք հայու մը համար, հայերէն գեղեց-

կատիպ բարբառը լսել նոյնիսկ սոյն օրինակ օտար  
միջավայրի մը մէջ:

Շուկայէն վերջ, զիւղին ծայրը բարձր ժայռի մը  
վրան կ'ելինք դիտելու համար Պիքֆայան՝ իր ամբողջ  
զիւղանկարով:

Պիքֆայա՝ որ լեռնալանջի մը վրան կը բարձրա-  
նայ, ծովէն 950 մետր բարձրութիւն իսկ Պէյրութէն  
21 քիլոմէթր հեռաւորութիւն ունիցող, առողջապահիկ  
կլիմայով, զուլալ ազբիւրներով և ճշմարտալէս ալ  
գեղազուարձ տեսարաններով ընտիր ամարանոց մընէ:

Այս տարի, Ն. Ս. ՕԾՈՒԹԻՒՆ Տ. Տ. ԲԱԲԵԿՆ Ա.  
ՎԵՀԱՓԱՌ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ընկերակցութեամբ՝ Փառէն Ծ.  
վրդ. Մելգոնեանի, ինչպէս նաև Լիբանանեան խոր-  
հըրդարանի անդրանիկ Հայ երեսփոխան Տիար Վահրամ  
Լէյլէկեան, իրենց ամառնային եղանակը եկած են  
բոլորելու Պիքֆայայի հոգեպարա՞ր հովո՞ցը:

Պիքֆայաբնակ՝ մեր հայրենակիցները իրօ՞ք, որ-  
քա՞ն բախտաւոր են որ պահ մը իրենց մէջ կը վայե-  
լին վերոյիշեալ վսեմաշուշ հիւրերուն բա՛րձր ներկա-  
յութիւնը. Խաչո՞ր կը նախանձինք:


Պիքֆայայէն՝ կէս ժամ հեռաւորութեամբ, քիչ մը  
վարը, փոքրիկ սարալանջի մը վրայ կը բարձրանայ  
Պէյր Շըպէպ գեղեցիկ աւանը:

Յետոյ մեր շրջագայութենէն բաւականաչափ յոդ-  
նած ըլլալով՝ կը հանդիպնք Պիքֆայաբնակ կարդ մը  
հայ ընտանիքներու քով, քիչ մը հանգստանալու մը-  
տօք:

Ի մէջ այլոց՝ կը տեղեկանանք թէ Պիքֆայայի մէջ  
կայ փոքրիկ բայց կոկիկ հայ գաղութ մը 30 տնուոր:

Հոս ունին նպաստընկալ Ազգ. երկսեռ մանկա-  
պարտէղ—նախակրթարան մը, Հոգագարձութիւն և  
Հ. Բ. Բ. Միութեան մասնաձիւղ մը:

Մանկապարտէղ—վարժարանը այս տարի ունեցած



Պիքֆայա ծառերուն տակ

է 40ի մօտ աշակերտութիւն մը, ուսուցչութեամբ՝ Պ. Վաղինակ Բիւրատիւ: (Որդի վաղամեռիկ՝ Ս. Բիւրատի)

Կրթական այս տարուան արգիւնքէն՝ ծնողքներ բոլորն ալ գոհ են մնացած:

Ազգ. այս մարմիններու անդամները, գիտակից իւրենց վսեմ պարտականութեան՝ մինչեւ ցարդ, գործած են սիրով ու եռանդո՞ւն յառաջ տանելու համար Ազգ. նուիրական դործերը:

Կ'իմանանք որ Պէյրութէն՝ պարբերաբար քահանայ մը կ'այցելէ այս գաղութը և տեղւոյն Յոյն Օրոթօօքս եկեղեցւոյն մէջ Ս. պատարագ մատուցանելով հոգեւորապէս կը միսիթարէ Պիքֆայաբնակ մեր հաւատաւոր հայրենակիցները:

Ապա՝ Պիքֆայայի մէջ հանդիպում կ'ունենանք հայկական «Ղարիպ» թատերախումբի շարք մը զերասան—զերասանուհիներու հետ, որոնք օգուտ քաղելով ամառնային եղանակի այս գեղեցիկ պատեհ առիթէն, պատրաստած են նորոգ ողբացեալ հմուտ երգիծաբան՝ երուանդ Օտեանի «Զարշլը Արթին Ազա» խիստ ծիծառաշարժ կատակերգութիւնը:

Ասոնց՝ ներկայացումը տեղի կ'ունենայ 12 օգոստոս կիրակի երեկոյեան ժամը 9ին Պիքֆայայի «Նախօլիօն» պարասրահին մէջ:

Ներկայացումը կ'անցնի շատ յաջող, ուր ներկայ հայ թէ օտար հոծ հաստրակութիւն մը, երեք ժամ անընդհատ կ'անցնէ քա՛հ քա՛հի և ծիծաղի ժամեր:

Ամառաշրջիկներու համար «Ղարիպ» թատերախումբի այս ժեստը, զովելի է ու միանդամայն քաշալերելի. նամանաւանդ երբ ներկայացումը կը սարգուի ի նպաստ «Ղարիպ»ին, միաժամանակ տեղւոյն Հայ Ազգ. խեղճուկ վարժարանին:

Մեր ուղեւորութիւնը չէինք մոռոցած սակայն. կը փութանք ժամացոյցը նայիլ, կը տեսնենք որ ժամը

9ը 15 անց էր. հետեւաբար կ'շտապենք համնիլ մեր ինքնաշարժին քով:

Վարիչը՝ իզո՞ւր մեզ կ'սպասէր. շուտով կը ցատակենք ինքնաշարժ ու ցտեսութիւն... ցտեսութիւն... մաղթելով մեզ շրջապատղ սիրելի բարեկամներուն՝ կը սուրանք դէպի վեր:

Մեր ճամբորգութիւնը վել չէր գտեր գեռ. Պիքֆայային ետք՝ մեր հետաքրքրութիւնը տակաւ եռո՞ւն էր տեսնելու Տհուր-Շուէրը, Պիսքէնթան ու Լիբանանի բարձրաբերձ ձիւնապատ լեռը Սաննին(\*)...:

Կը յառաջդիմենք մշտական օձապտոյտ ճամբաներէ՝ քսան վայրկեան մըն ալ, և ահա՛ Տհուր-Շուէրն ենք:

Տհո՞ւր-Շուէ՛ր... Տհո՞ւր-Շուէ՛ր...

Դարձեալ ինքնաշարժին վար կ'ուգանք ու կը դիտենք մեր բոլորափը:

Ի՞նչ հիանալի տեսարան... իրա՛ւ որ, Տհուր-Շուէր՝ Լիբանանի ամենաընտիր ամարանոցներէն մէկն է. բարձրադիրք, յա՛ղթ ու վսեմ: Ծովէն 1,200 մէթր բարձրութիւն իսկ Պէյրութէն 26 քիլոմէթր հեռաւորութիւն ունեցող այս եղանակ գիւղը, ունի շատ սիրուն օթէներ, այգիներ, պարտէզներ, պաղո՞ւկ աղբիւրներ ու մայրիներու անտառներ:

(\*) Լիբանանի զիսաւոր լեռներն են. —

Djebel	Sannine	2650	(m)
»	Kenisseeh	2540	(m)
»	el-Ejl	2450	(m)
»	Akkar	2139	(m)
»	el-Niha	1850	(m)
»	Rihan	1700	(m)
»	Barouk	1600	(m)

T'Anti-Liban, Djebel el-Cheikh կամ Hermon 2880 (m)

Կը լսենք որ, Տհուր-Շուէրի պաղեղէն ու մսեղէնաներն ալ շատ առատ են ու աժան:

Վերջապէս՝ Տհուր-Շուէր ամէն տեսակի գեղեցակութիւններով ու յարմարութիւններով օժտուած ընտըրելագոյն ամարանոց մըն է՝ ուրտեղ այցելող մէն մի զիւղագնաց կրնայ կատարեալ հանգիստ ու կաղդոյր գտնել:

Կը պատմուի՝ թէ այս տարի Տհուր-Շուէր ժամանող զբօսաշրջիկներու թիւը, աւելի ստուար է եղածքան նախկին տարին:

Այսաեղ՝ միջանկեալով բացատրութիւն մը տանք, կարծեմ թէ շահեկան կ'ըլլայ:

Հսինք թէ՝ իբրանանի մէջ ընտիր ամարանոցներ շատ կան որոնք սակայն, միշտ իւրայատուկ բանով մը, կը գերազանցեալ մէկոմէկ:

Տողերուս մէջ, որքան որ Տհուր-Շուէրի վրայ գովասանքներ հիւսեցինք, բայց և այնպէս, երբէ՛ք չէինք կրնար մոռնալ անդին՝ Զահլէն, իր չոր կլիմայով աժանութիւնով ու կենսապարգեւ «Վատի»ով. Համտունը, իր նշանաւոր խաղողով. Սօփա՛րը, իր բարձրութեամբ. Շթորա՛ն, իր սեխով ու ձմեռուկով, Մէյրուպա՛ն, իր խնձորով. Ալէ՛յը, իր շիքութեամբ ու մօտիկութեամբ. Վերջապէս իժտէյտիա, Համմանա, Ֆալւուզա, Պէյթ-Մէրի, Պրումանայ ասոնց ամէնն ալ ընտիր ամարանոցներ կը սեպուին՝ որոնց իւրաքանչիւրը սակայն, ինչպէս կանխեցինք ունի առանցնայատուկ բարեմասնութիւն մը(:):



Տհուր-Շուէրի մայրիներու անտառը

(\*) Զահլիյի, Ալեյի, Ռայեազի, Սուֆ-Էլ-Ղարպի մէջ ալ ունինք 30 եւ յանախ ալ աւելի տունի բաղկացեալ նայ փոքրիկ գաղուրներ, որոնք խիս ուրախ ենք ըսելու քէ վաղուց՝ արդեն ունին իրենց ուրոյն մատու-

Օգոստոս 12ի Ս. Աստուածածնայ տօնը շատ փառաւոր անցաւ Տհուր-Շուէրի մէջ:

Պէյրութէն՝ Ամանոս վրանաքաղաքի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Ճ. Յուսիկ քհն. Այէնան (Քէսապցի) 12 Օգոստոս կիրակի օր տեղւոյն Յոյն Օրթօտօքս եկեղեցւոյն մէջ Ս. Պատարագ մատոյց, ու աւուր պատշաճի խօսեցաւ կարճ բայց հասկնալի քարոզ:

Ներկայ էին 100ի մօտ հայեր երկու սեռէ ալ:

Ներկաներուն մէջ, կային բաւականաչափ ալ ծանօթ դէմքեր:

Յաւարտ պատարագի՝ տեղի ունեցաւ ըստ մեր Հայաստանեաց Առաքելական եկեղեցւոյ սովորութեան՝ խաղող-օրինենք:

Ապա՝ ժողովուրդը բաժնուեցաւ հողեպէս ուրախ ու դուարթ ապաւորութեան մը տակ:


Չմոռնանք ըսելու թէ՝ նոյն քհն. Հայրը, հետեւ եալ երկուշաբթի Մեռելոցի օր, հանդիսաւոր պատարագ մատոյց Պիքֆայայի մէջ:

Տհուր-Շուէրի կապուտագեղ երկնակամարին տակ

վարձարանները, միւս ազգային ու Տոհմային ոգիով մը օծուած:

Նամանաւանդ մեր Զանլիաբնակ հայրենակիցները, որոնք սուլար թիւ մը կը կազմեն, շատ բախտաւոր են՝ (Ազգ, բարերար Տիւր Բարսեղ Պալքնեանի շինել տուած) իրենց ազգապատկան Ս. Գրիգոր Լուսաւորիչ սիրունիկ ու բարաւեն եկեղեցով:

Սօֆար	բարձր.	1250	մէր	հեռաւոր.	29	լիմ.
Մէրուպա	>	1245	>	>	51	>
Ֆալլուղա	>	1150	>	>	36	>
Համմանա	>	1100	>	>	33	>



Les Cèdres du Liban

Լիբանանի պատմական Մայրիները

«Կենդանի վկաներ՝ սահող անթիւ. դարեւու...»

Ըս Ս. Գրոց կը պատմուի քէ.—

Սողոմոն բազաւորը Լիբանանի եղեւիններով՝ զահաւորակ մը կ անզնել տուած և իրեն համար:

Մանօթ.— Լիբանանի պատմական մայրիները կը զբանուին Լիբանանի հիւսիսային կեղմը, Թրիբոլի — Պէսարք էին կից՝ Պեյրուրէն 165 ժիշտեր հեռաւորութեամբ՝ 1900 մէր բարձրութեան մը վրայ:

երկու ժամէն աւելի զբօննելէ վերջ՝ ինքնաշարժ կը փութանք ու կ'ուղեւորուինք միշտ քիչ մ'աւելի բարձըրանալով։

Հինգ վայրկեանէն, կը հասնինք Տհուր-Շուէրի նորակառոյց հոչակաւոր ու աննման Օթէլ Քասուֆը՝ որուն բակին առջեւ ճամբուն երկու եղերքներուն վըրայ տասնեակ մը օթօներ շարուած յաճախորդի կըսպասեն։ Օթէլին մէջ երանելի մարդիկ կը վխտա՞ն։


Այստեղ՝ ժամանած են մեծահարուստ Եղիպտացիներ, Եղիպտահայեր, Իրազցիներ, Հրեաներ ու Մահմետականներ, վայելելու համար ընութեան՝ ի՞նչ ըսենք, պարզեւած ամբողջ գեղեցկութիւնները։

Օթէլ Քասուֆ՝ որ առանձնութեան մէջ սքանչելի դիրքի մը վրայ կը բարձրանայ, ունի հոյակապ կերտուածք չորս յարկանի, 100ի մօտ խիստ օդասուն սենակներով։

Դիշեր ատեն՝ կ'արժէ իրա՛ւ որ, ժուռ գալ դէպի Օթէլ Քասուֆ՝ դիակելու համար անոր ելեկտրական յորդ ու երփներանդ ողողուն լոյսերը, որոնք գիշերային խոր մթութիւնը լոյս ցերեկի կը վերածեն։

Օթէլ Քասուֆէն՝ ինքնաշարժնիս կը յառաջանայ և ահա՛ քանի մը վայրկեան յետոյ, կը մտնենք սազարթախիս մայրիներով պատուած անտառակի մը մէջ։

Քիչ մ'ալ յառա՛ջ, ու այս անգամ ինքնաշարժնիս կանգ կառնէ այլ՝ փոքրիկ բայց սիրունիկ օթէլի մը



Զահլէի հոգեպարագ Վատի - սրբարանը

Համեսուն	Բարձր.	1100 մեր	հեռաւոր.	21 էլմ.
Երուա	>	1000	>	51 >
Զահլէ	>	950	>	59 >
Ալէյ	>	850	>	16 >
Սուբ-Էլ-Ղարպ	>	800	>	23 >
Պրումանա	>	780	>	23 >

առաջ՝ որուն շրջակայքը կան քանի մը տուներ ու սրճարաններ:

Աւելի հեռունե՛րը... աստ և անդ, կը նշմարուին ճիշտ մեր Հայկական բնագաւառի չքնա՛ղ ու բանաստեղծական վայրերը յիշեցնող՝ գիւղե՛ր, գիւղակնե՛ր, սարե՛ր, ձորե՛ր, այգինե՛ր ու մայրի ծառերու ուղղաձի՛դ անհամար շարքեր....:

Այս անտառակին անունը, Լիբանանցիներ յորջործած են Պուա տը Պուլօնյը (Bois de Boulogne), Պուլօնիայի Անտառ, որը ստոյգապէս կը նմանի եղեր ֆըրանսայի գաւառներուն մէջ գանուող Պուլօնիային:

Վարիչնիս՝ քիչ մը ևս կը քչէ և կը հասնինք Մըրուժ:

Մըրուժ, փոքրիկ բայց պարտէզներով, այգիներով ու մայրիներու անտառներով շրջապատուած՝ փըրացուելի հովո՛ց մըն է. փոռւած է սարահարթի մը վըրան:


Ծովէն 1,200 մէթր բարձրութիւն (Տէռու-Շուէրի չափ) և Պէյրութէն 27 քիլոմէթր հեռաւորութիւն ու նեցող Մըրուժ, բացի տեղացիներէ՝ իր մէջ կը հաշուէ 10—12 հայ ընտանիքներ ևս, որոնք եկած են սոսկ իրենց ամառնային եղանակը անցնելու:

Այս գիւղին մէջ, եօթը զուա՛րթ ու շէնշո՛ղ գրեր կ'անցնենք, ծծելով ու ըմպելով լիահագագ անոր յըստակ օդն ու ջուրը:

Օրն ի բուն՝ ման կ'ուգանք պարտէզներու, այգիներու և մայրիներու անտառներուն մէջ:

Ու, ի՞նչ գո՛զար է ու քնաբեր, մայրիներուն հովասո՛ւն շուքը...

Սիրակա՛ն մեծ մօրս՝ ինձ պատմած մէկ յոյժ հետաքրքրաշա՛րժ մանրավէսի հազիւ թէ սա՝ նախադասութիւնը կը յիշեմ. «Զիս մայրիներու շուքը տարէ՛ք, որպէսզի զովանամ, քնանամ ու զօրանամ»:



Les Colonnades de Baalbek

Պաալպէի հնամենի եւ նշանաւոր սիւները

«... Որոնք այնքան շեղութեամբ կը կրեն տակաւ, Մեծն Արամագդի սկանչելազործ կամարը, եւ իրենց սլորալի՝ մեծութեամբ ու բարձրութեամբ՝ — կարծես մեյ մեկ մնայուն ու զահակիր «փարոս» ներ — կը լուսաւորեն ընդմիւն գեղազա՞րդ Լիբանանի լեռները...»:

Ծանօթ. — Պաալպէի նշանաւոր սիւներն ու Փլատակեները կը գտնուին Լիբանանի հիւս. արեւելեան կողմը, Զանլիք — Ռայեազի կից՝ Պէյրութին 90 քիլոմետր հնաւուրութեամբ՝ 1165 մետր բարձրութեան մը վրայ:

Ու կը խօսակցինք մտերմաբար հայ թէ տեղացի բարեկամներու հետ:

Ի՞նչքան զարմանալի է ըսել որ, մէկ շաբթուան մէջ մեր կցկառու արաբերէնով՝ զրեթէ զիւղին բոլո՛ր մարդոց հետ բարեկամացեր էինք:

Լիբանանցի գեղջուկը կամ գեղջկուհին, թէև քիչ մը պարզամիտ՝ բայց շատ ասպնջասէր ու անուշ լեզուանի է:

Իսկ լիբանանցի հայը՝ շնորհիւ իր ճարպիկ, աշխատունակ՝ ու շինարար ոգիին զա՛րդն է լիբանանի. ինչպէս որ հայը՝ էր ժամանակ մը ընտիր զարդը, երբեմն՝ Սուլթանական թուրքիոյ:

Լիբանանցիներ, իրենք եւս կը փաստեն մեր այս խօսքը, երբ իրենց արաբական ասութիւնով՝ շատ յաձախակի կ'ըսէն ու կը կրկնեն մեզ Հայերուս. «Երմին տաղրին» Հայերը ճարպիկ են՝ աշխատասէր:

Մըրուժի առաւօտը իսկապէս շատ գեղեցիկ է... Այդէն առաջ՝ երբ մենք տակաւին աստուածային խաղա՛զ ու մեղրանո՛յշ խոր քունի մը մէջ թաղուած կը ննջենք, ահա՝ իսկոյն, զոնէ՝ ի դուռ շրջող և կաթեղէն — բանշարեղէն վաճառող — ոմանք զրաստներով, ուրիշներ հետիոտն — գեղջուկ-գեղջկուհիներու մերթ՝ խրապու ու մերթ՝ մելանոյշ կանչը, մեզ ընդո՛սա կ'արթնցնեն մեր նինջերէն...

Ա՛լ չենք կարող անկողնին մէջ մնալ. դուրս կը ցատկենք ուր չնչելով առաւօտեան քաղցր ու մեղմիկ զեփիւր մը, անհուն աշխոյժով ու ախորժակով կը լեցուինք, այնպէս որ, մեզի հրամցուած ամենահամեստ նախաճաշն անդամ անյագօրէն կուլ կուտանք:

Փոքրիկ բացատրութիւն մը ևս. —

Լիբանանցի՝ գեղջուկ-գեղջկուհիներ տարուան ամառնային այս երեք կամ չորս ամիսներու ընթացքին, սոսկալի արթուն՝ ու աչքբաց կ'ըլլան, իրենց ամէն

ինչքերը ծախու հանելով գիւղագնացներուն՝ այս կերպով հայթայթելու համար իրենց բազմանդամ ընտանեաց տարեկան կենսամթերքները<sup>(\*)</sup>:

Շաբթուան եօթը օրերնիս կ'անցնին շատ շուտ, թէեւ շատ հաճելի որմէ վերջ՝ կը փափաքինք զջան մըն ալ ընել, անպայման տեսնելու համար Պիսքէնաթան ու Սաննինը, որոնք արդարեւ մեր հետաքրքը րութեան վերջին կայանները պիտի ըլլային:

Ուստի 19 Օգոստոս կիրակի առաւօտուն՝ կանուխս կէկ օթօ մը կը վարձենք ու կուղղուինք դէպի Պիսքէնթա:

Ինքնաշարժնիս նախ՝ Պոլօնիայի հիւս. արեւելեան կողմէն կը յառաջանայ շիփչիտակ ձորակողմը, հոն՝ կը հանդիպինք Խընչարա, հուսկ յետոյ Թըղթին զիւղերը, (այս գիւղերուն մէջ ալ ի՞նչ ըսես տանձ շատ կայ) անկէ՝ բաւական ճամբայ մը հարթութեան վրայ կտրելէ ետք, ինքնաշարժնիս այս անգամ ափ կ'առնէ Պիսքէնթայի վերե՛ւքը:

Շատ տարօրինակ վերելք մըն է ասիկա, ուր ինքնաշարժը անհամար օձապտոյտ ճամբաներէ՝ որոտալի՛ք ձոինչով մը մեր ականջները խլացնելով՝ հազիւ թէ կը բարձրանայ դէպի վե՛ր . . .

(\*) Լիբանանցի սակաւապես ժողովուրդ մըն են: Ասոնց ապելակերպը շատ պարզ է ու հասարակ, Բացառութիւնները միշ յարգելով՝ կրնանք ըսել որ, ասոնց սովորական նաշը կը կազմեն իշչ մը զեյրուն, (ձիքապտոյ) աման մը մուներէ, (ոսպ-ապուր) եւ աման մըն ալ ֆուլ կամ համմուս: (Ծայրագոյն աստիճան խաւուած, ծեծուած, բակլա-սիսեն).

Այսուհեներձ, բաղաբակրուէն՝ Լիբանանցի բաղաբակար են, նամանաւանդ արդուզարդի ամարէօներ:

Խոկ բարերով ու սովորութիւններով՝ անոնք

Այսպէս, երեք քառորդ ժամ դժուարամատոյց ճամբաներէ ուղղուելէ յետոյ, ահա՝ հոն ենք արդէն։ Պիսքէնթա՛... Պիսքէնթա՛...

Պիսքէնթայի բարձրութիւնը ծովէն՝ 1,230 մէթր է. իսկ հեռաւրութիւնը մայրաքաղաքէն՝ 56 քիլոս մէթր։

Այս գիւղը, որ հաստատուած է Սաննին լեռան ստորոտը համարուող ձորակողի մը վրայ, չնորհիւ իր պաղ ու ջինջ կլիմային, զուլալ աղբիւրներուն և պըտուատ հանգամանքին՝ խիստ ընտիր ամարանոց մըն է։

— Պիսքէնթայի՞ ինչը լաւ է. 0', կարծեմ թէ ձերամակ սալո՞րը, կարմիր դե՛ղձը... Հոս ալ ամէն տարի, գիւղագնացներու թիւը նուազ չէ. ըսենք անմիջապէս որ մեր Ամերիկացի բարեկամներուն ընտրեալ ամարանոցը այս գիւղն է եղած միշտ։

Կ'իմանանք որ, Պիսքէնթայի այս հեռաւրո ափերուն մէջ անգամ 7—8 տունէ բաղկացեալ փոքրիկ հայ գաղութ մը ունինք, որոնք ամառ թէ ձմեռ ընդմիշտ վայելերու հաճոյքը ունին այս վայրին սառնաշունչ կլիման։

Մեր Հայրենակիցները, ուրախութեամբ կը պատամեն թէ՝ տեղւոյն մէջ հայ բժիշկ մըն ալ ունին յան-

տաս կը մօտենան մերին երուն. թերեւս այս և զիսաւոր պատճառը, երէ ոչ երկու տարրերու Քրիստոնեայ ըլլալու հանգամանքը, որ Լիբանանցի Հայն ու տեղացին տաս հետիւ եւ եղբայրուն՝ ցարդ ապրած են, կ'ապրին ու պիտի ապրին ալ, միմիանց հետ։ Լիբանանահայեր արդէն իսկ, պարկես ու հաւատարիմ հաղաքացին կը համարուին ասպեցական Մե՛ծն Լիբանանի։

Լիբանանը տնտեսապէս.— Լիբանան լեռնային ու դաշտային երկու մասերէ բաղկացած՝ հանրավետական փոքրիկ, բայց սիրուն երկիր մըն է՝ որ կարտադրէ զիսաւորաբար.— մետախ, խաղող, նարինջ, պանան, զետ-

ձին՝ Տօքթ. Մ. Մանուկեանի (Տարսոնցի): Տօքթ. Մ. Մանուկեան՝ լման տասը տարիէ իվեր կը բնակի Պիսքէնթայի մէջ և իր մասնագիտութեամբ ոչ միայն Հայոց՝ այլ տեղացի շըջանակներու մէջ ալ, շատ օգտակար է եղած ու համբաւի տիրացած։

Այդ օրը, կը գիշերենք Պիսքէնթաբնակ մեր հայրենակիցներէն միոյն տունը, ուր կ'ստեղծուի տեղացի և հայերէ կազմուած մտերմիկ մթնոլորտ մը։

Ի մէջ այլոց՝ եղան շահեկան զրոյցներ Պիսքէնթայի և Սաննինի վրայ.— թէ՝ ինչպէս Սուրբացիներ, Ֆրանսացիներ, ու զանազան բարձր վարժարաններու ուսանողներ, ամառ և նոյնիսկ ձմեռ խատաշունչ եղանակներուն մէջ, մեծ թիւերով կ'այցելեն Պիսքէնթայի իրիկուն մը կ'անցնեն հոն՝ վաղայաջորդ առաւոտ գիշերանց Սաննինի գագաթը բարձրանալու համար։

Ուրեմն Սաննին այսքա՞ն պատմական ու հետաքըրքական լի՛ո մըն է. կը խորհրդածենք մենք մըտովին և անոր ականատես ըլլալու մեր եռանդը կը կրկնապատկուի։

Արդ, կէս գիշերէն երկու ժամ վերջը, պէտք էր արթնալ։

Արդէն ձիշտ որոշեալ ժամուն՝ արթնցած է ինք. մեր իրիկուընէ պատրաստած պաշարները ուսերս նուս անցուցած, լուս ու շուտափոյթ քայլերով՝ ութը երիտասարդ ընկերներով ճամբար կ'ելլենք։

Եախնձոր, ծխախոս, ձիքապտուղ, բանջարեղին եւ արմրտիկ. ինչպէս ցորէն, զարի, սխեռ, ոսպ եւալին։

Հաշիւ եղած է որ Լիբանանցի՝ իրենց տարեկան հացանատիկէն 8/10րդ մասը իրենց բնիկ՝ երկրէն կ'ապահովէն, իսկ մնացած մասը ներածում կ'ընեն։

Լիբանան մասնաւոր հարտարարուես մը չունի բացի՝ շերամաբծութենին։

Լոյսի ու խաւարի պայքարին մէջէն խարիսափելով  
ժամէ մը վերջ՝ հաղիւ կը մօտենանք Սաննինի ձիշտ  
ու ձիշտ ստորոտը բարձրացող միքանի գեղեցկաղիրք  
օթէլներու:

Այստեղ՝ մեր քրտինքը ցամքեցնելէ ու քչիկ մըն  
ալ խոնջէնքնիս առնելէ ետք, այս անգամ ափ կ'առա-  
նենք Սաննինի հսկայատի՛պ բարձունքը:

Ու կը մագլցինք, միշտ կը մագլցինք, ուժ առած,  
շունչ առած. մերթ՝ սահելով մերթ՝ իյնալով ու մերթ՝  
կատակելով. որպէս թէ՝ մեր միանգամընդմիշտ սիրելի  
ու պաշտելի Արարայի բարձունքը ելած ըլլայինք: Եւ  
այսպէս 2,30 ժամուայ երկա՛ր ու տաժանելի թափառ  
ոռումներէ վերջ, քրթնաթաթախ ու սրտատրոփ, վեր-  
ջապէս այգէն առաջ՝ հանգիստ կ'առնենք Սաննինի  
լերկ ու անբոյս գագաթը:

Սաննին... Սաննին...

Աւա՛ղ սակայն, ձիւն չենք գտներ հոն. թուակա-  
նէս մօտ ամիս մ'առաջ Սաննին տակաւին ձիւնապատ-  
է եղեր.

Երիտասարդի սո՛ւր աչքերնիս երբ կը սեւեռենք  
քիչ մը հեռունե՛րը... կը տեսնենք որ Սաննինի հա-  
րեւան լեռնակողերուն վրայ դեռ կը նշմարուին սա-  
ռոյցի վերջին մանրուք կտորուանքներ՝ որոնց ձիւնա-  
հալքն ալ շատ մօտալուտ կը թուի ըլլալ: Եւ մենք  
կենավալ՛ո ու հետաքրքի՛ր, կ'ուսումնասիրենք Սան-  
նինը իր ամբողջութեամբ. մեր ուղեւորութեան յետ-  
նոյն՝ բայց թերեւս լաւագոյն կայանը, որուն շատ շա-  
տե՛ր հուր տենչերո՛վ կը բաղձան տեսնել....:

Սաննինի բարձունքէն՝ լայնածիր հորիզոն մը կը  
պարզուի մեր աչքին առաջ. ու մենք կը նայինք, ան-  
կուշաօրէն կը զիտենք մերձաւոր թէ ծայրագոյն լիս-  
բանանի գրեթէ բոլո՛ր ափունքները.— Սիրուն ու չէն  
զիւղերն ու քաղաքները, մայրիագարդ անտառներն ու

պուրակները, վերջապէս դալարագե՛ղ մրգաստաններն  
ու այգեստանները:

Այս բոլորը դիտելէն վերջ՝ պահ մը սակայն, ա-  
կամայ խորո՛ւնկ բայց անուշիկ՝ անուրջներու մէջ կը  
թաղուինք...

Ու հարց կ'ուտանք իրարու.

— Տղա՛ք, Սաննին որ հաղիւ 2,500 մէթր բարձը-  
րութիւն մ'ունի. իսկ մեր Արարատը՝, մեր Մասիսը՝,  
որոնք կրկնապատիկ բարձր են ասկէ. որոնք մշտապէս  
ձիւնագագաթ են ու ամպամած՝ և իրենց վէսութիւնը  
այնքան սքանչելիօրէն կը պարզեն անհունին մէջ...  
արդեօք որքա՛ն գեղեցիկ ու որքա՛ն հրաշակերտ են...

Նամանաւանդ մեր Հայրենի չքնա՛ղ ու աննման  
սարերն ու մարմանդները, լեռներն ու հովիտները,  
զետերն ու Այրարատեան դաշտը, ո՞հ ի՞նչ հրաշալի եր-  
կիր մը... կը ձեւացնեն մեր ՀԱՅԱՍՏԱՆԻ, որ ափսո՛ւ  
սակայն, մեր երիտասարդի հրավա՛ռ ու հայրենատե՛նչ  
աչքերը զանոնք չտեսան տակաւին....:

ԼԻԲ - ԳԱՂԹԱՇԽԱՐՀ

# ՀԱՅ ԳԱՂՈՒԹՆԵՐ

Որքա՞ն ուրախալի պարագայ մըն է՝  
թէ հայ ժողովուրդը աշխարհիս ո՞ր մէկ  
կողմն ալ գտնուի, ի՞նչպիսի հորիզոնի  
Տակ ալ ապրի, տնասէ՞ր ու տնաշէ՞ն է...:

ՀԱՅ ԳԱՂՈՒԹՆԵՐ

## ՃԻՒՆԻԵՒԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ

Ճիւնի՝ կեղրոնական Լիբանանի Քէսրուան շրջանին մէջ «Nôtre Dame du Liban»ի ստորոտը կառուցուած և Պէյրութէն 18 քիլոմէթր հեռաւորութիւն ունեցող ծովեղերեայ սիրուն ու շնչն գիւղաքաղաք մընէ։ Հարաւ արեւմտեան կողմէն՝ Միջերկրականի ջինջ ու կապուտակ ջուրերուն ճիւնիի ափունքները ոռոգեւմ, ինչպէս նաև Պէյրութէն ուղիղ երկարող — դէպի ճիպէյլ, Թրիբոլի, Համա, Հօմս, Անտիոք — այն մեծ պողոտային ճիշտ այս գիւղաքաղաքին կեղրոնէն անցնիլը, ճիւնիին կը պատճառեն շատ մը առաւելութիւններ։

Այս աեղւոյն կլիման բաւականաչափ տանելի է շնորհիւ իր ծովահայեաց հանգամանքին՝ և սակայն ջուրը (ջրհոր) մի քիչ աղի է ու անախսորժ։

\* \* \*

Ճիւնիի հայ գաղութը հիմուած է Կիլիկիոյ պարպումէն անմիջապէս վերջ, ու իր մէջ այժմ կը հաշուէ 110 ընտանիքներ, որոնք ընդհանրապէս հետեւեալ քաղաքներէն են։ — Զօմաքլուցի, Ատանացի, Հաճընցի, Սսեցի, և այլն։

Ասոնցմէ հազիւ 10 — 12 տունը բարեկեցիկ կը համարուին, մնացածները ընդհանրապէս բանուոր և փոքր արհեստաւորներ են։

Ճիւնիի մեր հայրենակիցները, բարեկեցիկ թէ աղքատ, շնորհիւ իրենց ճարալիկութեան ու խելացութեան վաղուց՝ արդէն զրաւած են տեղացիներուն համակրանքը, և անոնց հետ մինչեւ այսօր ապրած են

## ՃԻՒՆԻՔԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ

Ճիւնի՝ կեղրոնական Լիբանանի Քէսրուան շրջանին մէջ «Nôtre Dame du Liban»ի ստորոտը կառուցուած և Պէյրութէն 18 քիլոմէտր հեռաւորութիւն ու նեցող ծովեղերեայ սիրուն ու շէն գիւղաքաղաք մընէ:

Հարաւ արեւմտեան կողմէն՝ Միջներկրականի ջինջ ու կապուտակ ջուրերուն Ճիւնիի ափունքները ոռոգելը, ինչպէս նաեւ Պէյրութէն ուղիղ երկարող — զէպի Ճիպէյլ, Թրիբոլի, Համա, Հօմս, Անտիոք — այն մեծ պողոտավին ճիշտ այս գիւղաքաղաքին կեղրոնէն անցնիլը, Ճիւնիին կը պատճառեն շատ մը առաւելութիւններ:

Այս աեղւոյն կլիման բաւականաչափ տանելի է շնորհիւ իր ծովահայեաց հանգամանքին՝ և սակայն ջուրը (ջրհոր) մի քիչ աղի է ու անախորժ:

\* \* \*

Ճիւնիի հայ գաղութը հիմնուած է Կիլիկիոյ պարագումէն անմիջապէս վերջ, ու իր մէջ այժմ կը հաշուէ 110 ընտանիքներ, որոնք ընդհանրապէս հետեւեալ քաղաքներէն են. — Զօմաքլուցի, Ատանացի, Հաճընցի, Սսեցի, ևայլն:

Ասոնցմէ հազիւ 10 — 12 տունը բարեկեցիկ կը համարուին, մնացածները ընդհանրապէս բանուոր և փոքր արհեստաւորներ են:

Ճիւնիի մեր հայրենակիցները, բարեկեցիկ թէ աղքատ, շնորհիւ իրենց ճարպիկութեան ու խելացութեան վաղուց՝ արդէն զրաւած են տեղացիներուն համակրանքը, և անոնց հետ մինչեւ այսօր ապրած են

ու կ'ապրին տակաւ փոխաղարձ բարեկամական սիրա-  
լիր վարմունքով մը:

Տեղացիներուն մէջ մանաւանդ ծանօթ է՝ էլ-Խա-  
զին մեծ գերդաստանը:

Այս վերջիներէն՝ Շէյխ Ֆէրիտ էլ-Խազին փաս-  
տաբանը, որ այժմ արժանընտիր երեսփոխանն է ամ-  
բողջ Քէսրուանի շրջանին՝ իր ազգասիրութեամբ ու  
Հայասիրութեամբ շատ սիրուած անձ մը, իսկ ձիւ-  
նիահայ մեր հայրենակիցներուն համար ալ ճշմարիտ  
բարեկամ մըն է:

Շատ սիրելի պարագայ մըն է յիշել՝ թէ ձիւնիա-  
հայեր իրենց գաղութին հիմնուելէն վերջ, երբ արդէն  
տուն տեղ են եղած Քէսրուանի շրջանին մէջ գանուող  
հայ գաղութիներէն՝ առաջին անգամ իրենք է որ Հ. Բ.  
Է. Մ. Միութեան օժանդակութեամբ կը բանան Հայ  
Ազգ. Երկուու Մատուռ-Վարժարան մը, անշուշտ քաջ  
զիտնալով այն լոյս ճշմարտութիւնը՝ թէ Հայը իր դա-  
րաւոր գոյութիւնը կը պարտի միայն ու միայն իր  
սիրելի ու պաշտելի վպրոցին ու եկեղեցին:

Հուսկ ուրիմ, յիշեալ Մատուռ-Վարժարանը, օր  
աւուր քիչ մ'աւելի ծաւալելով իր թեւին տակ կ'ամ-  
փոփէ գթոստ մօր մը նման՝ ձիւնիահայ բոլո՞ր մեծ ու  
փոքր հայորդիները, ու կ'սկսի զանոնք կանուխէն  
խանդավառել Հայիներու ու Արամներու Լուսաւորչ-  
ներու ու Շնորհալիներու սրբազն սիրովն ու հուրովը:

Մատուռ-զպրոցը մինչեւ ցարդ կը շարունակէ տա-  
կաւին իր ազգանուէր Հայ կրթիչ՝ ընթացքը:

Ան՝ կը բազկանայ երկու բաժիններէ՝ նախակըր-  
թարանէ ու մանկապարտէզէ մը: Առաջին բաժնին մէջ  
կան 55 իսկ երկորդին մէջ 45 աշակերտներ:

Այս տարուան ուսուցիչն է եղած Պ. Աւետիս Տէր  
Նշանեան (Զէյթունցի), իսկ մանկապարտիզպանուէր-  
ները՝ Օրք. Արշալոյս Բայամճեան և վարդուհի Թօս-

գալթլեան, երկուքն ալ շրջանաւարտ Մելքոնեան Կրթ.  
Հաստատութենէն ի նիկոսիա(\*):

Հոս մեր հայրենակիցները ունին թաղ. Խորհուրդ  
մը, ու Հ. Բ. Բ. Միութեան մասնաճիւղ մը, 35 ան-  
գամներէ բաղկացած: Հոգեւոր հովիւ Տ. Մեսրոպ քնն.  
Տէմիրճեան (Ամանոսցի) թէհւ ձիւնիի մնայուն քահա-  
նան է բայց պարերաբար կ'այցելէ ձիպէյլի և Ղա-  
զիրի հայ գաղութիներն ալ:

Լիբանանի հայ գաղութիներուն մէջ Պէյրութէն  
վերջ ձիւնի՝ իրապէս հայութեան լաւ կեդրոն մըն է,  
ուր մեր հայրենակիցները եթէ երբեք աւելի ևս սեղ-  
մօրէն խթանուին իրարու հետ, գործքով և թէ գա-  
զափարով՝ կրնան այս գաղութը շատ աւելի գործու-  
նեայ գաղութի մը վերածել:

Այս ըսելով չենք փափաքիր ըսել՝ թէ ձիւնիի մեր  
հայրենակիցները անհամերաշխ են բոլորովին. այլ՝ մի  
միայն ցանկալի է որ անոնք իրենց ներքին հասկա-  
ցողութեան կապերը աւելի ևս ամրապնդած, ապրին և  
գործեն միանուագ ու միահամուռ՝ որպէսզի մօտաւոր

(\*) Ճիւնիի Ազգ. վարժարանին մէջ, ասկէ առաջ  
նեսգինեկ պատօնավարած են.—Պ. Պ. Թագւոր Աւագ-  
եան (Խեսրացի), Գրիգոր Տ. Յարութիւնեան (Սյն-  
րապցի), Երուանդ Պետրոսեան (Ասանցի), Եղիա Տօլ-  
պագեան (Այնրապցի), Մազուր Մազուրտեան (Ասան-  
ցի). Օր. Օր. Զարուհի Մանկունի (Խարբերդցի), Էօմենի  
Կարապետեան (Խարբերդցի):

Հոգեւոր հովիւրի պատօն վարած են.—Տ.  
Տ. Վարդան Ինն. Դավիթեան (Զօմակուցի), Դավեզին  
Ինն. Պօլարեան (Այնրէպցի), Գուրգէն Ինն. Թաշնեան  
(Սկվերէպցի), Փառեն Ծ. Վրդ. Մելզոնեան (Այնրէպցի) եւ  
Մելոնա Ինն. Էլմանեան (Մարացի):

ապագային ինչպէս ըսկնք, դառնան նախանձախնդիր տիպար գաղութ մը, և ինչո՞ւ չէ՛ քանի որ 110 ընտառիքի չափ կոկիկ թիւ մը կը կազմեն:

\* \* \*

Ճիւնիի Հայ Ազգ. Վարժարանի 2 Յուլիս  
1934ի ամավերջի հանդէսը

Կիրակի կէսօրէն վերջ ժամը Ճիշտ Յին տեղւոյն Մատուռ-Վարժարանին մէջ տեղի ունեցաւ Ճիւնիի Ազգ. Կրկնու վարժարանի ամավերջի հանդէսը, ներկայութեամբ ստուար հասարակութեան մը, որուն մէջ կը գտնուէր բարեբախղաբար տողերս գրողն ալ, Յայտագիրը որ ըստ բաւականին ճոխ կ'երեւէր, նախ սկզբաւ մանկապարտէզի փոքրիկներէն՝ ապա նախակըրթարանի սաներ ու սանուհիներէն:

Փոքրիկներ թէ մեծեր՝ ամէնքն ալ մաքուր ու կուկիկ հանդերձներով, բեմին վրայ հետզհետէ յաջողորդէն երգեցին, արտասանեցին, մեներգեցին, պարեր կազմեցին և ի վերջոյ հետաքրքրական տրամախօսութիւն մը սարգեցին, ամէն անդամին ալ ժողովուրդէն խլելով շատ ծափեր:

Ծնողքներ առհասարակ բոլորն ալ շատ ուրախ էին լսելով իրենց փոքրիկներու անմեղ հոգիներէն փղխող մէն մի սիրունիկ ու թոթովուն խօսքերը: Յաւարա հանդէսի, Տ. Մեսրոպ Քնն. մի քանի քաջալերական խօսքեր ըրաւ դպրոցի շուրջ, իսկ ուսուցիչ՝ Պ. Ա. Տէր Նշանեան կարգաց դպրոցական այս տարեշրջանի վերաբերեալ տեղեկագիր մը, որմէ վերջ Պ. Պողոս Տէտէեան տուաւ վարժարանին ելմտից ընդհ. հաշուեկշիռը: Ամէն ոք, ուրախ ու զուարթ տպաւութեան տակ մեկնեցաւ:

## ՄԱՄԼԻԹԵՑՆԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ

Ճիւնիէն՝ հաղիւ թէ մղոն մը ասդին դէպի հիւսիս, ծովափնեայ շրջանի մը մէջ կը գանուի Մամլթէյն աւանը, որուն մօտը կայ հիւծախտաւորներու ծանօթքուժարանը:

\* \* \*

Մամլթէյնի մէջ ունինք 10—12 տունէ բաղկացած՝ փոքրիկ հայ գաղութ մը:

Այստեղ՝ գտնուող մեր ոէնչպէր հայրենակեցները, որոնք ընդհանրապէս Հաճընցի ու Ատանացիներ են, ազգային ամէն կապերով կապուած են Ճիւնիահայ գաղութին:

Օ Գ Ն Ե Ց Է Ք

ՄԱՍԼԹԵՑՆԻ ՀԱՅ ՀԻՒԽԱԽՏԱՀՈՐՆԵՐՈՒ

ԲՈՒԺԱՐԱՆԻՆ

ՈՍԿԵՂԻՆ ԿԱՆՈՆ.- Ամեն ինչոք  
կ'ուզէք ոք մարդիկ ձեզի ղևեն, դուք  
այ անոնց այնպէս դրէք:

AIDEZ LES TUBERCULEUX  
ARMÉNIENS DU SANATORIUM  
DE MAMELTAIN

REGLE d'OR (GOLDEN RULE).-  
Tout ce que vous voulez que les hommes  
fassent pour vous, faites-le de même  
pour eux:

ՄԱՄԼԹԵՑՆԻ

ԱԶԳԱՅԻՆ ԹՈՒԲԱԽՏԱՆՈՑԸ

Հ ի սրտէ՝ կը ցանկայինք քանի մը էջեր ալ նուիրել  
Մամլթէյնի Սզգ, Թոքախտանոցին՝ ներկայացնելու  
համար հայ հասարակութեան հոն միանդամընդիշտ  
դաժանօրէն տառապող մեր սրտահատոր եղբայր-քոյ-  
րերուն այն սրտածմլի՛կ պատկերը. սակայն, յետոյ  
խորապէս համոզուեցանք թէ՝ մեր գրիչը բոլորովին  
անգօր պիտի մնայ ճշգրտօրէն նկարագրելու անոնց  
այնքան աղէ՛խարչ ցաւերն ու յոյզերը...:

Բայց միայն ի ձայն փողոյ և ի թմբկի, կ'աղա-  
զակենք չորս ծագերուն մէջ գանուող, հայու շունչով՝  
հայու արիւնով՝ ապրող ու չնչող, մեր համայն հայ  
երկսեռ, հարուստ թէ աղքատ, սրտցաւ հայրենակից-  
ներուն՝ որպէսզի իրենց մէ՛ն մի ուրախութեան րո-  
պէին յիշե՞ն, յիշեն Մամլթէյնի Թոքախտանոցը, ուր  
40ի մօտ գարուն կեանքեր, նետահար թուզուններու-  
նման այուն վայումով կը տառապին ու կը հիւծեն...:

Հայրենակիցներ,

կը վստահեցնենք ձեզ, սատարելով Մամլթէյնի հայ  
հիւծախտաւորներուն՝ կը գործէք ի՛սկապէս բարիքնե-  
րուն բարիքը, ու վերջ ն'ալ անպայմանօրէն կ'արժանա-  
նաք երկնային փառաց անթառամ պսակի մը...:

## ՃԻԳԵՅԼԻ ՀԱՅ ԳԱՂՈԽԹԸ

Ճիպէյլ՝ վաղեմի անունով Պիպլոս կամ Գերաղ, Պէյրութէն 34 քիլոմէթր հեռաւորութեամբ դէպի հիւս սիս, ծովեղերեայ շէն գիւղաքաղաք մըն է. բայց հին Փիւնիկեան շրջանի ժամանակ մնձ և պատմական քաղաք մըն էր:

Ճիպէյլի մէջ ներկայիս կայ, Փիւնիկեան շրջանի հնագիտական պեղումներու վայր մը, ուր 1921էն իվեր պեղումները անպակաս եղած են միշտ:

\* \*

Ճիպէյլի հայ գաղութն ալ, որ կազմուած է կիլի կիոյ պարագումէն վերջ, իր մէջ կը հաշուէ մօտաւորա պէս 25 ընտանիք որոնցմէ հազիւ 6—7ը բարեկեցիկ, իսկ մնացածը ունչպէրներ, իրենց ներքին խաղաղութեամբն ու անդորրութեամբը կը կազմեն խսկապէս նախանձախնդիր գաղութ մը: Հոս մեր հայրենակիցները, 8 տուն Հասան-Պէյլիցի, 6 Հաճընցի, 8 Քիլիսցի, 2 Մարացի, մէկ Գոնիացի, մէկ Խարբերդցի, մէկ Եվլէկցի, մէկ Ստանացի, բարեկեցիկ թէ աղքատ, բոլորն ալ կը գործեն սիրով, ուս-ուսի, սիրտ-սրտի, պահելով տնտեսական այս սուր տագնապին մէջ իսկ, ուրոյն մատուռ-դպրոց մը:

Խիստ ուրախալի պարագայ մըն է յիշել՝ թէ ասոնց մէջ կուսակցական պայքար, քէն, ատելութիւն, անձնահաշիւներ ու հակամարտութիւններ, բացարձակապէս գոյութիւն չունին:

Մէկ խօսքով, Ճիպէյլի հայ գաղութը նախանձաւընդիր տիպար գաղութ մըն է:  
Հոգեւոր հովիւ Տ. Մեսրոպ քնն., Տէմիրճեան (Ա-

մանոսցի) կաթ, փոխ. Կարօնեան Մըբաղանի կարգադրութեամբ ինչպէս ձիւնի և Պաղիր, հոս ալ կ'այցելէ երկու շաբաթը անդամ մը ու Ս. պատարագ մատուցանելով հոգեւորապէս կը միսիթարէ Ճիպէլահայ մեր հաւատաւոր հայրենակիցները:

Ներկայանալի բայց փոքրիկ գալրոց մը ունին, ուր 35 փոքրիկներ, 4էն 12 տարեկան, կանուխէն սկսած են թոթովիկ իրենց Մեսրոպեան Ա. Բ. Գ. ը., ու այժմէն սորվիլ Հայկի ու Արագեղեցիկի, Արտաշէսի ու Տիգրանի, Վարդանի ու Մուշեղի պատմութիւնները:

Ժրաջան վարժուհի մը Օր. Մարիցայ Պետրոսեան կը վարէ յիշեալ գպրոցը, որուն պիւտճէն կը գոցուի գլխաւորաբար Հ. Բ. Բ. Միութեան նպաստովն ու տեղական միջոցներով:

Ծնողքներ առհասարակ ամէնքն ալ գոհ են ու հըպարտ իրենց փոքր բայց խոստմնալից վարժարանով, ինչպէս նաեւ իրենց անշուք բայց հաւատակուռ եկեղեցիով:

Գպրոցն ու եկեղեցին ունին թաղականութիւն մը որ 5 հոգիէ կը բաղկանայ, նաեւ հոս ունին Հ. Բ. Բ. Միութեան մասնաձիւղ մը 12 հոգիէ բաղկացած:

Այս տարի Մշակոյթի ամսուան մէջ մասնաձիւղի անդամները գանձանակ մը ի ձեռին մէկիկ մէկիկ կը պտախն ամէն հայու և մասնաւորապէս տեղացիներուն տունները, ու քանի մը օրուան մէջ 35 սիւրբականի կոկիկ գումար մը հաւաքելով՝ անմիջապէս կը փութացնեն Շըջ. Յանձնաժողովին Գահիրէ — Եղիպտոս:

Արդ, Հ. Բ. Բ. Միութիւնը, առ ի քաջալերութիւն, կ'արժէ որ բացառիկ կարեւորութիւն տայ այս փոքրիկ բայց գործունեայ գաղութին:

Վերջապէս Ճիպէյլի մեր հայրենակիցները հակառակ տիրող ինչպէս ըսինք, տնտեսական սուր տագնապին, ճիգ կ'ընեն իրենց ընտանեաց պէտքերուն

բաւրարել, և ձեռք ձեռքի տուած կ'աշխատին եռանշ  
զուն, միշտ բարձր բռնելով իրենց գաղութին աղջա-  
յին արժանապատութիւնը:

\* \* \*

Աննախընթաց երեւոյթ մը, եւ Եպիսկոպոսական  
Պատարագ ձիպէյլի մէջ

Ճիպէյլի Պատ. Թաղականութենէն քանի մը աղ-  
դայիններ Մայիս ամսուն մէջ յոյժ գովելի գաղափար  
մը կը յդանան դէթ անգամ մը գարեվանքի (Անթիլիաս)՝  
վերատեսուչ Շահէ Սրբազնն հրաւիրելու պատարա-  
գի: Հուսկ յետոյ գաղութահայ ժողովուրդին ալ բուռն  
փափաքին ընդառաջ երթալով՝ առաջին առթիւ պաշ-  
տօնական հրաւիրագիր մը կը յդէն Տ. Տ. Բարգին Ա.  
Կարողիկոսին՝ Անթիլիաս:

Այս հրաւիրագրին՝ վեհափառը և Շահէ Սրբազն-  
ութ սիրայօժար պատասխանելով կ'որչեն Յունիս Յի  
կիրակին իրենց խնդրանքին գոհացում տալ: Այս ու-  
րախառիթ պատասխանին վրայ Թաղականութիւնը կը  
հրաւիրէ նաեւ Պէյրութի Ամանոս վարժարանի երա-  
ժիշտ ուսուցիչ՝ Պ. Դանիէլ Պէքմէզեանը իր երգչա-  
խումբով միատեղ, ինչպէս նաեւ Եկեղեցափառաց ընկե-  
րակցութենէն քանի մը հատ Աղքայրականներ: Յունիս  
Յի նախընթաց շաբաթ իրիկունը, մեր հայրենակիցնե-  
րը, տեղւոյն Տանըմարքեան Հաստատութեան հսկայ  
աղօթարահին մէջ համակ կանանչաղարդ սիրունիկ  
խորան մը կը կանգնեն:

Եւ ահա, կիրակի, վաղ առաւօտեան ժամը 4,30ին  
Տ. Մեսրոպ Քահանան կ'սկսի ժամերգութեան, ու քիչ  
վերջ յիշեալ սրահը իր մէջ կ'ամփոփէ հաստատութեան

բոլոր որբերն ու որբուհիները, պաշտօնեաները, թը-  
ւով մօտաւորապէս 300 հոգի ու գաղութին բոլոր ժո-  
ղովուրդը:

Երբ ժամը 6 կ'ըլլայ, ահա մեծ ինքնաշարժ մը  
կանդ կ'առնէ բակին մէջ. եռուզեուը կ'սկսի, համակ  
խանդավառութեան մը մէջ, և Ամանոսի վարժարանի  
երգչախումբի մատաղատի սաները ու սանուհիներ 10—  
16 տարեկան խմբովին իրենց երաժիշտ ուսուցիչ Պ.  
Դանիէլի գլխաւորութեամբ աղօթարահէն ներս կը  
մտնեն:

Բաւական մը վերջ՝ Շահէ Սրբազնն ալ ընկերակ-  
ցութեամբ Փառէն հայր սուրբի և զպրեվանքի Յ չա-  
փահաս սաներով մուտք կը գործէ սրահէն ներս: Այդ  
պահուն ներկաներուն ուրախութիւնն ու խանդավա-  
ռութիւնը անպատճելի կ'ըլլայ:

\* \* \*

Ժամը ճիշտ 8ին եպիսկոպոսական հանդիսաւոր  
պատարագը գաշն կերպով կ'սկսի. Փառէն վարդապետ  
և Տէր Մեսրոպ քհն. կ'սպասարկին Սրբազն հօր,  
Դարբեվանքի Յ սաներ սարկաւագի դերը կը կատարեն,  
իսկ Պ. Գ. Պէքմէզեան գպրապետի օրկանով:

Ժողովուրդը հրձուախառն, խորունկ հաւատար-  
մութեամբ կ'ունկնդրէ անշուք պատարագի սրբասաց  
արարողութիւնները:

Երբ քարոզի ատենը կը ներկայանայ, Շահէ Սրբ-  
ազն խիստ շինիչ ու հողեշունչ քարոզ մը կ'արտա-  
սանէ, բնաբան ունենալով Մարգարէութիւն Զագա-  
րիայի Դ. գլ. 2րդ համարէն հետեւեալը. — «Զի՞նչ տե-  
սանես զու. և ասեմ, տեսանեմ ահա աշտանակ ոսկի  
ձոյլ, և գունդ ի վերա նորա, և եւթն ճրագ ի վերա  
նորա, և եւթն բերանէ ճրագացն որ ի վերայ նորա»:

Իսկ երկրորդ բնաբանը կ'ըլլայ Գրիգոր Լուսաւորչի էջմիածնի տեսիլքը:

Յաւարտ պատարագի Սրբազնը երբ իր հանդերձաները հանելու վրայ կ'ըլլայ, որբանոցին մինինիկ սաներն ու սանուհիները հոյլ ի հոյլ կը շրջապատեն եւ պիսկոպոսը ու աջահամբոյր կը կատարեն:

Շահէ սրբազն շատ զգացուած այս տեսարանէն կ'օրհնէ աղջին այդ հարազատ ձագուկները, տալով աւ սոնց ընալիր յորդոր խրատներ, ապա իր հետ բերած նշանակները կը յանձնէ որբանոցի ընդ տեսչուհի Օր. Գայեանէ Գրահեանի, (Այնթապցի) որպէսդի վերջը բաշխէ այդ փոքրիկներուն:

Յետոյ սրբազնը, իր հետեւորդներով կ'այցելէ տեղոյն նպաստընկալ Աղդ. վարժարանն ու եկեղեցին Դպրոցին վարժուհին կը հարցուփորձէ ու երբ գոհացուցիչ իրականութիւններ կը քաղէ դպրոցի մասին մեծ ուրախութիւն ու հրճուանք կ'զգայ, և կը շնորհաւորէ զինք, մաղթելով ապագային աւելի յառաջդիմութիւն:

Ապա կ'այցելէ Հ. Բ. Բ. Միութեան Տեղ. Մասնաճիւղի վարչութեան ատենապետ Պ. Կարապետ Նազարաշեանին բնակարանը, ուր հոգաբարձուներ, թաղականներ ու մասնաճիւղի անդամներ ներկայ կ'ըլլան:

Հոս կ'ատեղծուի մաերմիկ մթնոլորտ մը ուր Շահէ Սրբազն շնորհաւորելէ ու քաջալերելէ ետք ազգային մարմինները, ի մէջ այլոց կը խօսի Հ. Բ. Բ. Բ. Միութեան և գաղութահայ յառաջդիմութեան կարեւոր ու շահեկան հարցերու շուրջ: Ասոր փոխարէն Աղդ. մարմիններն ալ իրենց խորին շնորհակալութիւնը կը յայտնեն Սրբազն հօր որ իրենց բուռն փափաքին գոհացում տուած էր:

Սրբազնը իր հետեւորդներով կ'ուղղուի դէպի

Տանըմարքեան Որբանոցի տնօրէնուհի Միս Աննայի (Miss Anna) բնակարանը ուր կէսօրուան ճաշի հրաւիրուած էր արդէն: Խոկ Պէյրո թէն ժամանող հիւրերը կը հիւրասիրուին Պ. Սարգիս Մութափեանին (Հաճընցի) բնակարանը:

Յետոյ Սրբազնը Որբանոցին մէջ կարգ մը տեղեր կը պտտի, ու երբ կը տեսնէ թէ Որբանոցին ներքին թէ արտաքին վիճակը խսկապէս շատ մաքուր է ու կուկիկ, լսելով միանգամայն որ մեր աղջին 240ի մօտ խլեակները լաւ կը խնամուին ու լաւ կը կրթուին, անհունս կ'ուրախանայ ու կը փութայ շնորհաւորելու ծագըպսեան Քոյրերն ու Տանըմարքեան Կ. Մ. Ա. ի Տիկնանց Բարեսէր Օժանդակ Յանձնախումբը:

Ժամը 2,30ին, Սրբազնը իրեններով ինքնաշարժ կը նստի ու Որբանոցի սաներ ու սանուհիներու և ժողովուրդի խելահեղ ծափահարութեան մէջէն կը մեկնի դէպի Անթիլիսս:

## ՊԱԹՐՈՒՆԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԻԸ

Պաթրուն՝ Պէյրութէն 62 քիլոմէթր իսկ ձիպէյլէն ինքնաշարժով հաղիւ կէս ժամ հեռաւորութեամբ՝ Թրիբոլիի գծին վրայ ծովափնեայ հին և մեծ գիւղաքաղաք մըն է:

\* \*

Պաթրունի մէջ 13 տնուոր հայ գաղութ մը ունինք, որոնք ընդհանրապէս Ուրֆացի, Ատանացի, Միսիսի և Սաեցիներ են:

Հոս մէր հայրենակիցները, որոնք ընդհանրապէս բանւորներ ու փոքր արհեստաւորներ են, տիպար սիւ-

բով մը կապուած են տեղացիներուն հետ և չնորհիւ իւրենց աշխատասիրութեան, վազուց տուն տեղ են կազմած ու իրենց ներքին խազազութեամբն ու անդորրութեամբը կը կազմեն շատ փոքրիկ բայց նախանձախընդիր գաղութ մը:


Մեր Պաթրունաբնակ հայրենակիցներն ալ, խիստ ուրախ ենք ըսելու թէ երկու տարիներէ իվեր ունեցած են իրենց փոքրաթիւ բայց սիրունիկ Ազգ. մանակապարտէզ-վարժարանը:

Աշխատունակ վարժուհի մը Օր. Շաքէ Քէշիշեան (Ատանացի) կը վարէ յիշեալ 20 գեռափթիթ սաներ ու սանուհիներէ բաղկացեալ մանկապարտէզ-զպրոցը:

Կ'ըսուի՝ թէ այս տարի, զպրոցական 934-935 տարեցրջանի համար Պաթրունահայ ծնողներ իրենց դպրոցին համար կ'ապահովեն հաղիւ 20 Ս.Ռոկիի գումար մը, մնացածը՝ կը յուսան որ Հ. Բ. Է. միութիւնը կը դոցէ:

Հոս ունին թաղականութիւն մը, Հոգաբարձութիւն որուն Ատենապետն է Պ. Գրիգոր Գալայճեան (Ուրաֆացի) և Հ. Բ. Է. միութեան Օժանդակ-Մատնաճիւղ մը, կապուած ըլլալով ծիպէյլին:

Պազլու ընդհ. Տեսարանը



## ՂԱԶԻՐԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ

Ղաղիր՝ կեղրոնական Լիբանանի հիւսիս արեւելեան մէկ անկիւնը գտնուող սարալանջի մը վրայ կը բարձրանայ, որ ծովէն 300 մէթր բարձրութիւն իսկ Լիբանանի մայրաքաղաք՝ Պէյրութէն 25 քիլոմէթր հեռաւորութիւն ունեցող ծառազարդ ու ջրառատ գեղեցիկ գիւղ մըն է:

Թէեւ իր կլիման ընտիր չէ, բայց այս գիւղն ալ չնորհիւ իր սիրուն գիւղանկարին, ջրառատ ու պտղառատ հանգամանքին, փոքրիկ ամարանոց մը կը սեպուի:

\* \*

Ղաղիրի հայ զաղութը, որ մօտաւորապէս 13 տարուան կեանք մը կը ներկայացնէ, կը կազմուի կիւմկիոյ պարզումէն անմիջապէս վերջ՝ երբ հայեր կարաւան առ կարաւան կը ժամանեն Լիբանան՝ մասնաւորապէս Պէյրութ։ Սկիզբէն այս զաղութը իր մէջ հաշուած է 7օի չափ ընտանիքներ, մեծամասնօրէն Հաճընցիներ որոնք իրենց ստուար թիւովն ու սեփական գաւառաբարբառով այս գիւղը վերածած են գրեթէ փոքրիկ «Հաճըն»ի մը։

Բայց հատզեսաէ մեր հայրենակիցներէն ոմանք Ամերիկա, Ֆրանսա, իսկ ուրիշներ ալ Լիբանանի և Սուրիոյ այլեւայլ վայրեր փոխազրուած են այնտեղ իրենց համար նոր կեանք ու նոր բախտ մը որոնելու նպատակաւ։

Այժմ Ղաղիր 33 տնուոր զաղութ մըն է։

Ասոնցմէ հաղիւ 3—4 տուն բարեկեցիկ, իսկ մընացածը բանուորներ իրենց ներքին հասկացողութեամբ

ու խաղաղութեամբ առժամապէս կը ներկայացնեն մընիթարական երեւոյթ մը։

Հոս մեր հայրենակիցները, 16 տուն Հաճընցի, 6 եղեսիացի, 4 կեսարացի, 1 Եօղդատցի, 1 Զէյթունի, 1 Մարաշցի, 1 Այնթապցի, 1 Սէվէրէկցի, [1 Ատըեամանցի և 1 Պէսնէցի, բոլորն ալ նախանձախնդիր իրենց գաղութին Ազգ։ արժանապատութեան գրոն կուտան իրենց բանուորի ժիր բազկով կեանքի, տիրող տնտեսական սուր տագնապի, նամանաւանդ անդործութեան գէմ, հայթայթելու համար իրենց բազմանգամ ու բազմակարօտ ընտանեաց կննսական պէտքերը։ Հոս ունինք թաղ։ Խորհուրդ մը, Հոգաբարձութիւն ու Հ. Բ. Ը. Միութեան մասնաճիւղ մը, 20 անդամներէ բազկացած։

Ազգային այս մարմիններու անդամները, գլուխ կից իրենց աւագ պարտականութեան, համերաշխօրէն կը գործեն միշտ զլուխ հանելու համար իրենց յանձնուած Ազգ։ նուրիական գործերը։

Ղաղիրի մէջ մեր հայրենակիցները ունին նպաստընկալ Ազգ։ Փոքրիկ բայց սիրունիկ ու խոստմնալից մատուռ-վարժարան մը, ուր մեր ազգին 55ի մօտ հարազատ մանուկները կը կրթուին, յարատեւ, հայեցի ու տոհմային կրթութեամբ, ու կ'ստանան ազգ։ առողջ գաստիարակութիւն մը, ծնողքներ առհասարակ բոլորն ալ գոհ են իրենց մատուռ-զպրոցէն։

Վարժարանը կը բազկանայ երկու բաժիններէ՝ նախակրթարանէ ու մանկապարտէզէ մը։

Առաջին բաժնին մէջ կան 25 իսկ երկրորդին մէջ 30 աշակերտներ։

Սոյն մանկապարտէզը շատ աւելի յարմար պիտի ըլլար կոչել «Թոչնոց Բոյն» մը, ուր 30 փոքրիկներ մաքուր ու կոկիկ իւնիփօրմ հագած արշալոյսէն մինչև մթնչաղ կը գեղգեղէն ու կը ճըլուըլան, մերթ իրենց

Մեսրոպեան Ա. Բ. Գ. թոթովելով, մերթ գլանիկնեռէ տուներ շինելով ու մերթ շուրջանակի երգախառն պարեր կազմելով։

Իսկ նախակրթարանին մէջ կրնանք ապահովապէս ըսել՝ թէ այժմէն կը կրթուի ու կը դարբնուի ապա գայ Հայ խօստումնաւոր սերունդի մը մէկ կարեւոր ձետը։

Կը պաշտօնավարեն կրթական երկու երիտասարդ ու անխոնջ մշակներ, ուսուցիչ՝ Պ. Խ. Խ. (Հաճընցի) և Պէյրութի Ամերիկեան-Հայկական Միս Վէպ վարժարանէն նոր չրջանաւարտ մանկապարտիզապանուհի Օրիորդ Աննա Գոնտուրանեան (Սէվէրէկցի)։<sup>(\*)</sup>

Այս տարուան ընթացքին կրթ. Տեսուչ՝ Պ. Մ. Նաթանեան Դաղիրահայ գաղութին մասնաւորապէս Ազգ. վարժարանին երեք անգամ այցելութիւն տուածէ, և ամէն անգամին ալ իր սովորական քաղցր բնաւորութեամբ ու անուշ լեզուով գրեթէ ամբողջ օր մը անցուցած է վարժարանին աշակերտներուն հետ բարի հօր մը նման քննելով անոնց բոլոր դասերը, մանաւանդ Հայերէնը թուաբանութիւնն ու ֆրանսերէնը։ Հարկ չիկայ ըսելու թէ՝ Պ. կրթ. Տեսուչին իւրա-

(\*) Դաղիրի Ազգ. վարժարանին մէջ, ասկէ առաջ հետզինետ պատօնավարած են։ — Պ. Պ. Աբրահամ Էօլմէսէլեան (Հաճընցի), Գրիգոր Տ. Յարութիւնեան (Այնքապցի), Յակոբ Տատրեան (Պոլսեցի), Օր. Օր. Աղաւնի Դանիէլեան (Սըվազցի), Արշալոյ Գաղաննեան (Ուրիացի) եւ Էլմաս Եղիազարեան (Վաճեցի)։

Հոգեւոր հովուուրեան պատօն վարած են։ — Տ. Տ. Յակոբ Քին. Տէր Յակոբեան (Ռումիացցի), հոգեւոյս Տ. Մարկոս Մ. Վրդ. Գարագաւեան (Սկիւտարցի) [եւ Մերուպ Քին. Էլմաննեան (Մարացցի)։

բաքանչիւր այցելութիւնը մեծագոյն քաջալերութիւն մը եղած է, ըլլայ աշակերտութեան ըլլայ ուսուցչական կազմին համար։

Այժմ անդրագառնանք վարժարանին պիւտձէին։ Տեղւոյն Ազգ. երկսեռ վարժարանին պիւտձէն կը գոյցուի գլխաւորաբար Հ. Բ. Բ. Միութեան նպաստովը, աեղւոյն Զուլիցերիական Հայկական կուրանոցի անօրէն Պ. Թ. Վիզըրի նիւթական օժանդակութեամբըն ու տեղական վտիտ միջոցներով։

Գաղութահայութիւնը միշտ երախտագէտ է մնացած հանդէպ Զուլիցերիացի բարեսէր ու հայսէր տընօրէնին, նաեւ երեք չուրանար Հ. Բ. Բ. Միութեան վարժարանին շոայլած նիւթական թէ բարոյական բարիքները, այլ ընդհակառակը չնորհապարտ է, և խորունկ սէր ու համակրանք կը տածէ անոր հանդէպ, որը տասնեակ մը տարիներէ ի վեր, մեկենասի վեճմ գերին մէջ կը նպաստէ Ազգ. երկա. վարժարանին, ուր ինչպէս ըսինք կը պատրաստուի խոստմնալից սերունդ մը։

Ուրեմն շատ ցանկալի է որ, Հ. Բ. Բ. Միութիւնը, իր սրահին ամենէն մօտիկ այս վարժարանին բացառիկ կարեւութիւն մը տայ, և իր այս երախտագէտ փոքրիկներուն սիրոյն համար յառաջիկայ 1934—1935 գրողական տարեշրջանին համար իր նպաստին վրայ փոքր ինչ յաւելում մը ընէ, որպէսզի վարժարանը որ այս տարի քանի մը Սիւր. ոսկիի բաց մը ունի, և ապագային համար ոչ մէկ պատրաստութիւն և հնարաւորութիւն չունի գործի սկսելու, նեղութեան չի մատնուի, ու ամլութեան չի գատապարտուի, այլ նոյն թափով ու նոյն երախտագիտական զգացումներով տոգորուած միշտ յառաջիմէ։

Ղազիրի Հայ Ազգ. Վարժարանի 1934

Յուլիս 15ի ամավերջի հանդէսը

Կիրակի կէսօրէ առաջ առաւտեան զովապարար օդին, ժամը ճիշտ 7,30ին Մատուռ-վարժարանի ծառագարդ ու կանանչաւէտ պարտէզին մէջ տեղի ունեցաւ նպաստընկալ Ազգ. երկու վարժարանին ամավերջի հանդէսը, ներկայութեամբ հոծ հասարակութեան մը որուն մէջ կը նշմարուէին հիւրեր Ճիպէյլէն և նոյն իսկ Պէյրութէն:

Հոգաբարձութեան Ատենապետ Պ. Լեւոն Յովսէփեան ըրաւ գեղեցիկ բացման խօսք մը: Ապա նախակրթաւրանի աշակերտաներ թնդացուցին Ազգային քայլերդ մը:

Յետոյ մանկապարտէզի փոքրիկներ ամէնքն ալ մաքուր ու կոկիկ հազուած բնմին վրայ յաջողօրէն երգեցին, արտասանեցին շուրջանակի պարեր կազմեցին, և ի վերջոյ փոքրիկ բայց հետաքրքրական տրամախօսութիւն մը սարգեցին, ամէն անդամին ալ ժողովուրդէն խլելով անվերջ ծափեր: Մանկապարտէզէն վերջ՝ մեծեր ալ հետզհետէ արտասանեցին ընտիր կը տորներ, երգեցին, մեներգեցին և ներկայացուցին գեղեցիկ զաւեշտ-տրամախօսութիւն մը:

Հակառակ հանդէսի Յ ժամ տեսողութեան ժողովուրդը անձանձիր հետեւեցաւ և գոհ տպաւորութեան մը տակ մեկնեցաւ: Հանդէսը խօսուն մէկ ապացոյցն եղաւ իմացնելու թէ՝ վարժարանը բեղուն շրջան մը բուլորած է այս տարի և թէ ուսուցչական թէ հոգաբարձական կազմերը, իրենց կարելին ընծայած են վար-

ժարանին յառաջդիմութեանը համար:

Հանդէսին փակումէն առաջ Պ. Լեւոն Յովսէփեան առւաւ դպրոցին ելմալից ընդհ. հաշուեկշիոը, իսկ վարժարանին ուսուցիչը կարդաց կրթական այս տարեշըրջանի վերաբերեալ տեղեկագիր մը: Յետոյ փոքրիկներուն բաժնուեցաւ միրգեր ու շաքարներ, ապա ժողովուրդը մեկնեցաւ խիստ ուրախ ու զուարթ տպաւութեան մը տակ:

**Ճիրելի Դասիացի ՀաՅաստերովի  
“ԹՌՉՆՈՑ ԲՈՅՆ” ԱՆԻՒՆՈՎ ԾԱՆՈԹ  
ՈՐԲԱՆՈՑ-ՏՈՒՆԸ**

Ասոնցմէ 200ը, մեծ ու փոքր սանուհիներ են,  
որոնք յարատեօրէն հասակ կը նետեն միշտ  
բարւոյն շաւղին մէջ, օր մըն ալ կազմելու  
համար Հայ իրականութեան մէջ կնոջական  
ամենաազնիւ ու բարոյական նկարագրի մաքուր  
տարրը:

ՈՐԲԱՆՈՑՆԵՐ

ՃԻՊԷՅԼԻ ԴԱՆԻԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԵՐՈՒ  
«ԹՌՉՆՈՑ ԲՈՅՆ» ԱՆՌԻՆՈՎ ԾԱՆՈԹ  
ՈՐԲԱՆՈՑ - ՏՈՒՆԸ

Ճիպէյլի Հայկական Որբանոցը Տանըմարքեան  
հաստատութիւն մըն է, ուր տասնեակ մը տարիներէ  
ի վեր, շնորհիւ Տանըմարքայի բարեսէր ու հայասէր  
անձանց ձեռներեցութեան, մեր ազգին հարազատ 240ի  
մօտ խլեակները ապաստան գտած են և կուռ ու կուշտ  
կերակրուելով հանդերձ կը կրթուին բարոյապէս, Փե-  
ղիքապէս ու մտաւորապէս:

Ասոնցմէ 200ը, մեծ ու փոքր սանուհիներ են, ո-  
րոնք յարատեւօրէն հասակ կը նետեն միշտ բարւոյն  
շաւղին մէջ, օր մըն ալ կազմելու համար հայ իրակա-  
նութեան մէջ կնոջական ամենաազնիւ ու բարոյական  
նկարագրի մաքուր տարրը:

Արդ, մեր այս բարեսէր ու հայասէր բարեկամնե-  
րուն մեր ազգին այս հարազատ բեկորներուն համար  
թափած ծով զոհողութիւնները մենք ի՞նչ բանով կը-  
նանք բացատրել, եթէ ոչ գէթ միմիայն անհուն, ե-  
րախտագէտ ու շնորհապարտ հոգի մը ցոյց տալով ա-  
նոնց:

Ճիպէյլի Որբանոցը ունի հսկայ սրահով չէնք մը,  
ուր ամէն կիրակի տեղի կ'ունենայ հոգեւոր պաշտա-  
մունք. ուրիշ հսկայ չէնք մը վերածուած բազմաթիւ  
սենեակներու կը ծառայէ որպէս աղջկանց խումբերու  
սենեակ-հիւրանոց, մեծ մանկարան մը, ննջարան մը,  
ճաշարան, հիւանդանոց և բաղնիք:

Ունին ուսման կանոնաւոր ընթացք մը, նախակըրթարանով ու մանկապարտէղով միատեղ ու կազմուած են եօթը դասարաններէ. կը պաշտօնավարեն նախկին շրջանաւարտ չորս փորձառու, նոր շրջանաւարտ հինգ ուսումնատենչ վարժուհիներ և ֆրանսերէնի հմուտ՝ դասաւանդ ուսուցիչ մը, այսպէս.—

Պ. Յովհաննէս Շիշմանեան (Մարաշցի) ուսուցիչ՝ ֆրանսերէնի, Օր. Օր. Գայեանէ Գրամեան (Այնթէպշի) հէտ թիչըր, 2. Մարթա Ղաղարեան (Խարբերդցի) ուսուցչուհի՝ Հայերէնի, 3. Վերպին Յակոբեան (Մարաշցի) Անգլերէնի, 4. Վարդանուշ Պարտաքմեան (Մարաշցի) Մաթեմատիքի: Վարի դասարաններուն.— 1. Օր. Օր. Արուսեակ Գասարմեան (Մերսինցի), 2. Լիտիանկիլիղեան (Մարաշցի) մարդիչ, 3. Եղսարէթ Պօյաճեան (Խարբերդցի), 4. Հայկուհի Գրիգորեան (Տարտարմէնեան (Կիւրիւնցի):

Ասոնց ուսման մակարդակը ցոյց տալու համար ըստնք անմիջապէս՝ թէ որեւէ շրջանաւարտ երբ քաղաքինէ կրնայ Միւ Վէպի 8րդ դասարանը ընդունուիլ:


Որբանոցին ընդհանուր ներքին թէ արտաքին վիճակը մէկ ակնարկով իսկ կարելի է ըսել, թէ կատարելապէս մաքուր է ու կոկլիկ:

Երբ տեսնանք որբուհիներ գոյնզգոյն աղուոր ու փայլուն հագուստներով չենք կրնար երեւակայել թէ անոնք որբեր են:

Ինչպէս ըսինք, այս որբանոցին մէջ կան ընդամէնը 240 որբ-որբուհիներ, ասոնցմէ 40ը մանչեր են. 15ն մինչեւ 15 տարեկան, իսկ մնացած 200ը աղջիկներ 1էն մինչեւ 18 տարեկան: Այս թիւէն 50ի մօտ աղջիկներ, որոնք արդէն շրջանաւարտ են եղած, այժմ կը գործեն զանազան գործերու մէջ: Անոնց մէջ կան երեք խումբեր 11ական հոգինոց:



Ճիպելի ԹՌՉՆՈՑ ԲՈՅՆ ՈՐԲԱՆՈց-ՏԱՅ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԿԻ ՓԻՖՐԻԿԱՆԵՐԸ



Աշխայի ու կայտառ պատանին՝ Եղուարդ

Ա. Խումբը որոնք կը կոչուին քոյրիկներ, մայրիկներ գլխաւորութեամբ կը խնամեն, կը կերակրեն, կը հսկեն տիւ և դիշեր, ու կը գուրզուրան հարազատ մօր մը պէս մինի մինի պէյպիներուն վրայ:

Բ. Խումբը գերձակութեամբ ու ձեռագործութեամբ կ'զբաղի, Գ. Խումբը մաքրութեամբ ու լուացարաւութեամբ. իսկ այս խումբերէն զատ մնացածներն ալ զանազան գործերով:


Որբանոցը, ինչպէս ըսինք զուտ Տանըմարքեան հաստատութիւն մըն է, որ K. M. A. Տիկնաց Միութեան օժանդակութեամբ ու բազմաթիւներու բացառիկ նույիրատութեամբ կանգուն կը մնայ:

Կ'ըսուի՝ թէ զրեթէ իւրաքանչիւր որբ իր հոգատարը ունի, որը ամսէ ամչս իր չորաբեկ հացէն կը տրելով, օ տօլար կը զրկէ իր հոգատարեալին պէտքերուն գոհացմանը համար:

Բարեսիրական ու որբասիրական ի՞նչ հիանալի օրինակ... Սիրկէի հայրենակիցներ, արդեօք մենք ալ և կամ մեր հոգեւոր Ազգ. իշխանութիւնները, երբեմն կ'այցելե՞նք այս որբախնամ անդուդական հաստատութիւնը, ուր համակ հայկական շունչ ու հոգի կը բռւրէ, եթէ ոչ ամէն անգամ, գէթ ծնունդին ու Զատիւկին կ'այցելենք մեր այս սրտահատորիկները որոնք մեր ազգին ապագան պիտի կերտեն և կամ քանի մը դահեկան կը վճարե՞նք որբանոցի տնօրինութեան, ըսելով.— Առէք այս քանի մը զահեկանը ու մեր որբերուն համար շաքար ու կարմրուկ հաւկիթ գնեցէք որպէսզի անոնք ուրախանան:

Սսիկա թէեւ չնչին գումար մը պիտի ըլլար, բայց ասով, մենք պիտի ցոյց տայինք մեր սիրելի ու հաւատարիմ Տանըմարքացի բարեկամներուն մեր ընդհանուր չնորհակալութիւնն ու երախտագիտութիւնը:

Ահաւասիկ երկու խումբեր՝ սանիկներու իրենց Քոյրիկներուն նես



Ասոնք կը ներկայացնեն առանձին տուանձին փոքրիկ ընտանիքներ՝ եւ իրենց «Քոյրիկ» կոչեցեալը, մայրիկի մը զիսաւորութեամբ՝ կը խնամեն, կը կերակրեն, կը կարկսնեն, կը հսկեն տիւ եւ զիւեր ու կը գուրզուրան նման հարազատ մօր մը, այս մինի մինի բնելութիկ պէտիներուն վրայ:



Հաստատութեան տնօրէնութիւնը կը կազմուի հետեւալներէն .— Միս Մարիա Ճագղպարն (Miss Maria Jacobsen) Տնօրէնուհի, Միս Աննա Ճագղպարն (Miss Anna Jacobsen) փոխ Տնօրէնուհի, Միս Էլլա Սօրէնսերն (Miss Ella Sorensean) Հիւանդանոցի վարիչ :

Որբանոց-Տունը ունի իր այցելու բժիշկն ու առամիաբոյժը, առաջինը յանձին Տօքթ. Մ. Հայրապետեանի, իսկ երկրորդը Տօքթ. Յ. Սրապեանի (Խարբերդցի) :

Որբանոցին Հայ պաշտօնէութիւնը կը կազմուի հետեւալներէն .— Օր. Գայեանէ Գրաճեան (Այնթէպցի) մատակարար և ընդհ. գործավար, Օր. Վարդանուշ Պարտաքնեան (Մարտացի) վարժուհի միանդամայն հաշուակալ, Կարապետ Նագգաշեան (Գոնիացի) ինքնաշարժի վարիչ և գնորդ, Տիկին Երանուհի Գրիգորեան (Եղղկատցի) խոհարարուհի, Պ. Խաչեր Հարզուարթեան (Կիւրիւնցի) խոհարար, Պ. Կարապետ Թահմազեան (Կիւրիւնցի) փըռապան, Պ. Սարգիս Մութափեան (Հաճընցի) փռապան, Օր. Քրիստինէ Սօլաքեան (Հաճընցի) գերձակուհի, Տիկին Կիւլիցա Ռուպեեան (Մարտացի) մայրիկ, Տիկ. Ելսամաստ Զարդարեան (Խարբերդցի) մայրիկ, Տիկ. Եղսաբէթ Մելգոնեան (Ամանոցի) մայրիկ, Պ. Յակոբ Քառութեան (Քիւլիցի) գործաւոր և Պ. Յակոբ Կէտիկեան (Ֆնտըճապցի) գործաւոր :

Եւ ահա՝ այսպէս Ճիպէյլի «Թոչնոց Բոյն»ի համայն սաներն ու սանուհիները, իրենց այս իրաւմամբ խաղաղիկ ու հանդարտիկ բոյնին մէջ օրն ի բուն գեղգեղելով ուրախ-զուարթ կը կարդան, կը զրեն ու կը գործեն, միշտ երախտագիտական զեղուն զգացումներ տածելով հանդէպ իրենց հայասէր ու որբասէր ԴԱՆԻԱԼԻ խնամակալներուն և բարերարներուն:



Որբուհիներ՝ ուրախ-զուարթ ճպիտներով



Ճիպէյլի Դանիական Որբանոցի 1934  
Ապրիլ 28ի Դաւտահմանդէսը

Ինչպէս ամէն տարի, այս տարի ալ ճիպէյլի Տառըմարքեան որբանոցի դաշտահանդէսը անցաւ խիստ յաջող, ու վերջացաւ ընդէ. խանդավառութեան մը մէջ։ Ժամանակէն առաջ արդէն գունդագունդ հայեր, երկու սեռէ ալ, կը զիմէին դէպի որբանոցի մեծ բակը, ուր տեղի պիտի ունենար դաշտահանդէսը։

Ներկաներուն թիւը մօտաւորապէս 300ի կը հասնէր, ի մէջ այլոց կային բաւականաչափ ալ յայտնի ու ծանօթ գէմքեր։ Բակին աջ կողմին վրայ ստուար թուով նստարաններ ու աթոռներ շարուած պատրաստուած էին հիւրերուն համար։ Ամէն ոք ակնդէտ կ'ըսպասէր հանդէսի բացումին։

Ժամը ճիշտ Յէր երբ սանուհիներու բանակ մը, իրենց մարզի՝ Օր. Լիտիա Խնկիլիզեանի հրամանատարութեամբ, Տանըմարքեան քայլերգով տողանցք մը կատարեցին, որը յայտնի էր, թէ բարեգալուստի մաղթանք մըն էր։

Չմոռնանք ըսկելու՝ թէ Օր. Լիտիա տարի մը առաջ վերագարձած էր Տանըմարքայէն ամբողջ շրջան մը հռն մարզական ճիւղին հետեւելէ վերջ։

Այս առաջին պատկերը ողջունուեցաւ որոտընդուստ ծափերով։ Յետոյ մատագատի աղջիկներ իրենց մարզիչի գլխաւորութեամբ, Կատարեցին Տանըմարքեան մարմակըթանքի խիստ հաճելի և հետաքրքիր փորձեր։

Այնուհետեւ շարունակաբար կատարեցին գնդակի, ժապաւէնի, զրօշակի խաղեր, վաղքեր ու երգախառն մարզանք-պարեր, ամէն անդամ թողելով ժողովուրդը խորունկ խանդավառութեան մէջ, ու խւելով երկար ծափեր։

Նամանաւանդ շատ հետաքրքիր էր դիտել այն սիրունիկ ձագուկներուն արշաւը, որոնք մերթ կ'իյնային ու մերթ կը վազէին առանց սակայն կորսնցնելու իրենց յաղթելու նախանձախնդրութիւնը։

Ժամը 4,15ին վերջ գտաւ դաշտահանդէսը, 96ի դէմ 64ով կարմիրներու յաղթութեամբ։

Մարզիկ Օր. Լիտիայի ինչպէս նա և մեր սաներ ու սանուհիներուն թափած ջանքերը պսակուեցան յաջողութեամբ։ Դաշտահանդէսէն վերջ՝ Միս Աննա, իր վարդերը ու գունագեղ ծաղիկներով լի պարտէզին մէջ մասնաւոր ընդունելութիւն տուաւ հիւրերուն, ուր որբուհիներ կ'սպասարկէին հրամցնելով ներկաներուն լիմոնատ, կաթօ, անուշեղէններ։

Այսպէս ջերմ ու խանդավառ մթնոլորտի մը մէջ վերջացաւ ճիպէյլի Ապրիլ 28ի հաճելի օրը ու ամէն ոք մեկնեցաւ գոհունակ, քաղցրիկ յիշատակներ տանելով իրեն հետ....

ՂԱԶԻՐԻ ԶՈՒԻՑԵՐԻԱԿԱՆ  
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՐԱՆՈՑԸ

Մեր հայ կոյրերը չեն նմանիր Անատոլուի եւ  
թրքական այլ հողամասերուն մէջ գտնուող, այն  
դատարկապորտ եւ ցուազ ի ծեռին մուրացիկ  
կոյրերուն...: Ասոնք շնորհիւ Զուիցերիացի  
բարեսէր անձանց ժեռներեցութեան, իրենք կը  
շահին, իրենք կուտեն առանց ասոր կամ անոր  
բեռ մըլլայու:

## ՂԱԶԻՐԻ ԶՈՒԻՑԵՐԻԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՐՍՆՈՅԸ

Հնդհանուր պատերազմէն առաջ արեւելքի մէջ կոյրերու համար տարուած հոգածութեան գործը, շատ թերի է եղած: Սակայն տարիներու ընթացքին՝ զբանուած են բարերար անձինք, որոնք ի սրտէ հետաքրքրուելով կոյրերու վիճակով՝ կազմակերպած են անոնց հոգածութեան գործը մերձաւոր արեւելքի մէջ:

Համաշխարհային պատերազմէն առաջ՝ Միս Շաթլը անուն Ամերիկուհին (Miss Shattuck) առաջին առթիւ Եղեսիոյ (Ուրֆայի) մէջ աչազուրկ աղջիկներու համար գոլրոց մը կը բանայ, ուր մ'նձ թիւով մանկամարդ աղջիկներ կը սկսին զանազան տեսակի ձեռագործ հիւսելը սորվիլ:

Միս Շաթլը հանդիսացած է մհծագոյն հայասէր միսիօնարուհիներէն մին՝ որուն անունը զինք ճանչացողներու կողմէ միայն երախտագիտութեամբ կը յիշուիլ:

Այնուհետև Գերմանացի Պ. Քրիսթօֆէլ (Mr. Christoffel) բացած է կոյրերու համար պառաջին վարժարանը Մալաթիոյ մէջ, ուր բազմաթիւ կոյրեր առաջին անգամ ըլլալով սկսած են կոյրերու յատուկ պատրաստուած ուռուցիկ կէտաւոր այբենարաններով կարգալ ու գրել սորվիլ:

Ապա Պաղեսախինի մէջ դարձեալ Գերմանացի մը Հայր Շնէլլէր (Shneller) ևս հաւաքած է շատ մը կոյրեր երուսալէմի որբանոցին մէջ, և անոնց սորվեցուցած է ձեռական արհեստներ, ինչպէս եւրոպայի մէջ գտնուող կոյրերը սովորութիւն ունին սորվելու:

Ամերիկան պիւտձէներով բացուած են նաև կարգ

մը կոյրերու ապաստանարաններ Խարբերդի և Առաջայի մէջ:

Համաշխարհային պատերազմը վրայ կը հասնի և ամէն ինչ հիմնայատակ կ'ընէ: Իբր հետեւանք անօրինակ զուլումներու ու ջարդերու, ունեցանք տասնեակ հաղարաւոր որբեր, որոնցմէ շատեր (մօտաւորապէս 100էն 5 տոկոսով) ծանօթ «թրախօմա» կոչուած ակնախտի պատճառով կորսնցուցած են իրենց աչքերուն լոյսը:

Պատերազմէն վերջ մարդասէր միսիօնարներ դարձեալ կը փութան արեւելք ու կը սկսին որբահաւաք գործին, և զանոնք որբանոցներու մէջ կը խնամեն:

Որբահաւաք ու որբախնամ կազմակերպութեանց մէջ մեծ դեր մը կատարեց Նիր Խոթ Ռըլիֆը:

Հալէպի մէջ զինազաղարէն առաջ և վերջը, Անդվիացիներու զրաւման ժամանակ, Պատուելի Ահարոն ևս բացած է որբանոց մը, ուր ապաստան դաւած են հարիւրաւոր որբեր:

Ասոնց մէջ 40ի մօտ երկսիռ կոյրեր ալ կը դըտնուէին, որոնք կը պաշտպանուին Զուիցերիացի բարեսէր անձի մը Պ. Զոլինկէրի (Zollinger) կողմէ պատուելի Ահարոնի տրամադրութեան տակ դըուած տունի մը մէջ:

Յետոյ այս 40ի մօտ կոյրեն ալ կը յանձնուին Ռըլիֆի խնամակալութեան և հետզհետէ բազմանալով անոնց թիւը կը հասնի 120ի: Ասոնք կը փոխազրուին Լիբանանի Մամըլթէյն կոչուած փոքրիկ աւանը, ուր կը մնան 10 ամիսներ: Մամըլթէյնի ջուրն ու կլիման խիստ տաք ու աննպաստ ըլլալով այստեղ կոյրեր գըրեթէ ամբողջութեամբ կը վարակուին մալարիայէ և կարդ մը կոյրեր չհանդուրժելով կուրանոցէն խոյս կուտան:

Ամերիկացիք այս կացութեան վերջ մը դնելու



Աշազուրկները Կիրակնօրեայ Պատամունքի ժամուն

Նպատակաւ կոյրերը կը փոխադրեն Մամըլմէյնէն մէկ ժամ հեռաւորութեամբ դէպի վեր Դաղիր կոչուած ջըրառատ ու պտղառատ գիւղը, ուր այն ժամանակ Զուիցերիացի Պ. Եաքօվ Քիւնցլէր կը վարէր Ռուիֆի Ա. մերիկեան Հայկական մնջ որբանոցը<sup>(\*)</sup>, մօտ 1,000 որբերով ու որբուհիներով։ Այստեղ՝ չ'մոռնանք աւելցընելու՝ թէ նիր իսթը, նիւթականի անձկութեան հետեւանքով յիշեալ ստուարաթիւ որբանոցը, հետզհետէ ցրուելով կը վերածէ գորգանոցի անոր զեկալարութիւնը յանձնելով գորգի մասնագէտ՝ Պ. Յովհաննէս Թաշճեանի (Ուրֆացի)։

Դաղիրի մէջ աչաղուրկ կոյրերը հանգիստ և կազդոյր կը գտնեն, սակայն իրենց հողածութեան գործը շարունակելու խնդիրը մտահոգութեան առարկայ էր Ռուիֆի համար։

Բարեգէպօրէն Զուիցերիացի հայասէրներ 1925 օգոստոսին Baden en Argovieի մէջ կը կազմեն, «Secours Suisse pour les Orphelins Arméniens Aveugles du Liban» (Լիբանանի Հայ Սչաղուրկ Որբերու Օգնութեան Մարմին) մը։

Այդ մարմինը կը ստանձնէ կոյրերու խնամակաւութիւնը և կը գտնուի անձնուէր անօրէն մըն ալ, յանձին Պ. Թէստոր Վիզէրի (Theodor Wieser) որ նա-

(\*) Դաղիրի մէջ կար նաեւ Գերմանական Լեբիւսան Հայկ. Արքանոց՝ որուն տնօրինն եր Հայ մը, Պ. Անդրանիկ Գավութեան։

Այս որբանոցը՝ որուն մէջ պատսպարուած էին մօտաւորապէս 250 դեռասի որբ-որբուհիներ, տնօրին Տ. Գավութեանի փափաքին համաձայն՝ 1929ի վերջերը փոխադրուեցաւ Քեսապի կողմերը, հոն զիւղատեսնասդիտրին մշակելու նպատակաւ։

N. E. Relief, 1920ին մինչեւ 1928ի վերջերը կը

խապէս արդէն ուսումնասիրած է կոյրերու կեանքը Դաղիրի մէջ։

Պ. Վիզէրի առաջին և նուիրական գործը Կ'ըլլայ իւրաքանչւր որբի համար պաշտպան մը գտնել, այն պէս որ 120 երկսեռ աչաղուրկներուն գրեթէ բոլորին ալ մէյմէկ հոգատար կը գտնուի։

Դաղիրի կուրանոցին մէջ մեր աչաղուրկ որբերը նախ կ'ուսանին կոյրերու յատուկ ուսուցիկ կէտաւոր գիրքերով գրել կարդալ, իրենց աչաղուրկ վարժուհիներուն կողմէ և ապա կը հետեւին նուազի։

Կուրանոցը կ'ունենայ գերմաներէնի թարգման և երաժշտ-ուսուցիչ մըն ալ յանձին՝ Պ. Սեդրակ Զաւեկար սարգած է Դաղիրի և երբեմն ալ Պէյրութի դէսներ սարգած է Դաղիրի և երբելով և գնահատմէջ, փայլուն յաջողութիւն ձեռք բերելով և գնահատմէջ հայ թէ օտար հասարակութեանց կողմէ։

Յիշեալ նուագախումբը կազմուելէն ետքը՝ կուրանոցը տարին երկու կամ երեք անգամ նուագահանանոցը սարգին սարգած է Դաղիրի և երբեմն ալ Պէյրութի դէսներ սարգած է Դաղիրի և երբելով և գնահատմէջ, փայլուն յաջողութիւն ձեռք բերելով և գնահատմէջ հայ թէ օտար հասարակութեանց կողմէ։

Տնօրէնութիւնը սակայն չի բաւականանար ասով, և կը խորհի կոյրերը պատրաստել կեանքի պայքարին, անոնց սորվեցնելով զբաղում մը որով կարենան իրենց ապրուստը հայթայթել։

Արդ այս նպատակին համար 1926ին չորս չափա-պահեր հսկայ որբանոցներ՝ նաեւ Անդրիկասի եւ Ճիպեյլի մէջ։

Իսկ Հ. Բ. Ը. Միութեան Քէլկեան - Սիսուան երկան Հայկ. ընթիր որբանոցը որ 1922էն իվեր իր զոյուսեռ Հայկ. ընթիր որբանոցը որ 1922էն իվեր իր զոյուսեռ կանգուն կը պահեր Պէյրութի մէջ, 1932 Հոկտեմբերին կանգուն կը պահեր իր դռները։

Յիշեալ որբանոցին տեսչութիւնը վարած է մինչեւ Ապրիլի վերջ, Տ. Դաղառու Ղայլիկեան, որուն յաջորդապրիլի վերջ, Տ. Դաղառու Ղայլիկեան, որուն յաջոր-

հաս աչաղուրկներ, (Արմենակ Տէրտիքեան, Մանուկ Պալեան, Մարթա Սահակեան և Արաքսի Ասատուրեան) կ'ուղարկուին Երուսաղէմ զանուող Շնէլէր որբանոցը, և հոն արհեստանոցի ճիւղին մէջ 15 ամիսներ անցընելէ ետք արդէն իսկ քանի մը արհեստներ իւրացուցած (ինչպէս՝ խսիր, կողով, աթոռ և այլ կահ կարասեաց շինութիւն) կը վերադառնան Դաղիր և կը սկսին որպէս գործին վարպետները, ուսուցանել որբերուն:

Շատ չ'անցնիր Դաղիրի կուրանոցի կողքին՝ կը կազմուի արհեստանոց մը որ կը կոչուի «Խնքնապահներու Տուն»։ Որովհեան հոն յաճախող չափահաս կոյրերը կրնային այլեւս իրենք զիրենք պահել։


Քիչ ժամանակ վերջը աչաղուրկ աղջկներն ալ կ'ունենան իրենց «Տուն»ը։

Այդ թուականէն ասդին Դաղիրի կուրանոց-Արհեստանոցը օր ըստ օրէ նոր նուաճումներ կ'ընէ և 1928 Յունիս 5ին Պէյրութի մէջ տեղական զանազան հաստատութեանց կողմէ կազմակերպուած ցուցահանդէսին մէջ, Դաղիրի կուրանոցը, չորհիւ իր հիւսուածեղէնի մաքուր ու առկուն հանգամանքին, առաջնութիւնը կը շահի և ուկի Մէտայլով մը կը վարձատրուի Լիրանանի կառավարութեան կողմէ։

Իր ժամանակին՝ տեղական կառավարական թերթը

դած է մինչեւ որբանոցին փակումը Տ. Ա. Արքարեան, որբանոցի հաշուակալը,

Քելեկեան - Սիսուան որբանոցին մէջ 1932 տարուայ սկիզբ տակաւին կը պատսպարուին 90ի մօս Երկսեռ որբեր, որոնցմէ 51ը մինչեւ Հոկտեմբեր հետզինետ կը տեղաւորուին որպէս ինքնապահ, ազգականներու մօս, եւ այլ հաստատութեանց մէջ, եւ մնացեալ 39 Երկսեռ սաներն ալ, Կեսարիոյ շրջանէն ընդունուած փոքրացի որբեր, կը փոխադրուին Մելգոնեան Կրական Հաստատու-



Կոյրերը կողով կը օփնեն

«La Syrie» արձագանգը կ'ըլլայ այս փայլուն յաջութեան, և գովքը կը հիւսէ Դաղիբի Զուիցերիական Հայկական Կուրանոցին:

Այսօր մեր կոյրերուն արտադրած բազմաթիւ գործերը կը ծախուին Լիբանանի, Սուրիոյ, Զուիցերիոյ և Եւրոպական կարգ մը երկիրներու շուկաներուն մէջ:

Ուրեմն ջերմապէս փափաքելի է որ մեր հայրենակիցներն ալ եթէ երբեք կողովի, խողանակի, թափթափի, աթոռի, բաղկաթոռի, կլորակ սեղանի և ուսրիշ կահ կարասիի պէտքը ունենան, զանոնք փոխանակ գնելու ուրիշ շուկաներէ գնէին մեր աչաղուրկներու արհեստանոցէն:

Հայրենակիցներ, ասով ոչ միայն հայթայթած կ'ըլլանք մեր տան կահ կարասեաց պակասու, այլ միանգամայն քաջալերելով Հայ հարազատ աչաղուրկներու բանած գործերը, մեր ընդհանուր երախտագիտութիւնը յայտնած կ'ըլլանք մեր Զուիցերիացի մարդասէր ու Հայասէր սիրելի բարեկամներուն:

Ներկայիս Կուրանոցը իր մէջ կը հաշուէ ընդամէնը 90 աչաղուրկներ: Ասոնցմէ 8 հոգի հին փորձառու շրջանաւարտ վարժուհիներ են, որոնք փոքր աչապուրկներու դասաւանդութիւններ կ'ընեն, ինչպէս Հայերէն, Արաբերէն, Թուարանութիւն, Հայոց Պատմութիւն, Կրօնագիտութիւն, Մարդակաղմութիւն, Աշխարհագրութիւն (ուսուցիկ քարտէսներով) են.:

Քիւնը ի նիկոսիա: — Կիպրոս:

Գալով Քէկէկեան - Սիսուանի այն նախկին 45 որբուիներուն՝ Հ. Բ. Ը. Մխուրեան Պէյրուքի Մարմիներու կողմէ անհրաժեշտ բարոյական աջակցուրիւնը կ'ընծայուի, զանոնք տեղաւորելով տեղւոյն Ապրօնան եւ Ծավիկեան գուլպայազործարաններուն մէջ:

Ասոնք իրենց Հայու տիպար չարքառութեամբ ու սը-



Բանուած պատրաս ապրանքներու մրերանոցը

Յիշեալ վարժուհիներէն մին՝ Օր. Նուրիցայ Քէպապմեան (Եղղկատցի) Մըլիքի կողմէ Յունաստանէն մասնաւորապէս դրկուած է Ղաղիք աչագուրկներու Անգլիերէն զասախօսութեան համար, որ այս տարուան ընթացքին կոյրերէ խմբագրուած «Լոյս» ամսաթերթի խմբագրութիւնն ալ վարեց:

Կոյրերէն 13 մանչ և 30 աղջիկ արհեստի կը հետեւին, 12 մանչ և 8 աղջիկ ինքնապահներ են, իսկ մնացած 17 փոքրիկներն ալ կ'ուսանին:

Այժմ Կուրանոցի կողքին բացուած է նաեւ հաշմանդամներու տուն մը, որ կը պահպանուի նոյն բարեսիրական ընկերութեան կողմէ: Այս տան մէջ կան 8—10 փոքրիկ հաշմանդամներ որոնք ունենալով իրենց ուրոյն վարժուհին՝ Օր. Սրաքսի Խաչերեան (Մարաշցի) լաւագոյն կերպով կը խնամուին ու կը կրթուին:

Կուրանոցը Ղաղիքի մէջ ունի 14 կառը խոշոր շէնքեր, որոնց մէջ կը հաշուեն արհեստանոցը, հիւանդանոցը, ննջարանը զատ զատ բաժիններով, դերձականոց, հիւսնոց, ճաշարան, խոհանոց, բաղնիք և լն.

Հաստատութեան տնօրէնութիւնը կը կազմուի հետեւելաները. — Պ. Թ. Վիզեր (Mr. Th. Wieser) արնօրէն, Պ. Շ. Մէյըր (Mr. Ch. Meyer) փոխ տնօրէն, Պ. Հ. Պէնծիկըր (Mr. H. Banziger) արհեստանոցի ընդհանուր վարպետ և Օր. Հ. Վիշէման (Melle. H. Witzemann) ընդհանուր հսկիչ և մատակարարուհի:

Կոյրերու մաքրութեան, առողջութեան ու կրթութեան համար կարելին կ'ընծայուի:

Րամտութեամբ՝ շուտո՞վ կը տիրանան արմեսին ու որպէս ինքնապահներ, կը հայրայթեն իրենց ի՞րապէս քանիւ կարծէք ապրուսը:

Ապրի՞մ, դուք մեր հայու չարքաւ, աշխատունակ, ու պատուախնդիր որբերն ու որբուհները շատ ապրիմ...

Կուրանոցը ունի իր բժիշկն ու առամնաբոյթը, առաջինը յանձին Տօքթ. Ա. Գալբագեանի (Մարաշցի) իսկ երկրորդը յանձին երիտասարդ Տօքթ. Յ. Սրապեանի (Խարբերդցի) որոնք պարբերաբար կ'այցելէն Պէյրութէն: Ունի նաեւ երկու մնայուն հիւանդապահուհներ, Օր. Օր. Զապէլ Պիւրիւճեան (Երզումցի) և Լուսնթագ Գալայճեան (Եղղկատցի), որոնք մնայուն են և ոչ միայն կոյրերուն՝ այլ տեղացի թէ հայ կարուտեաներուն ալ զարմանումը կը կատարեն:

Կուրանոցը իրեններէն զատ անթիւ բարիքներ կ'ընձեռէ տեղւոյս հայութեան աղքատ ու կարօտ ընտանիքներուն, տալով ձրի կաթ, սննդեղէն և դեղօրայք:

Այս բոլորին համար զաղութահայութիւնս կը փութայ իր խորին երախտագիտութիւնը յայտնել կուրանոցի բարեսէր տնօրէնութեան՝ մանաւանդ բարեջան տնօրէնուհի Մատամ Վիզերին (Mme. A. Vieser):

Կուրանոցը իշարս քանի մը տեղացի պաշտօնեաներու՝ ունի նաեւ երկոտանեեակ մը հայ պաշտօնեաներ եւս որոնցմէ գլխաւորներն են.— Պ. Պ. Յւնկին երաժիշտ ուսուցիչ (այցելու), Մովսէս Ալահայտեան (Ուրֆացի) ընդհ. մատակարար և հաշուակալ, Տիկին Խաթուն Գատըրեան (Մարաշցի) նամակներու Ծիկին Խաթուն Պատըրեան (Մարաշցի) գրադուհի, Պ. Լեւոն Յովսէփեան (Մէկըրէկցի) ընդհ. հաշուակալ արհեստանոցի, Պ. Լեւոն Բիւրքացի ընդհ. մառանապետ, (նախքան՝ Պ. Մանուկեան Ուրֆացի), Պ. Վահրամ Սալիպեան (Մարաշցի) հսկիչ և ընդհ. քարոզիչ: Իսկ մնացածները, մայրիկներ և հասարակ գործառորներ են:

Եւ ահա՝ այսպէս Ղաղիքի Կուրանոցի համայն մնծ վարչի գործառնութեան մասնակիրը, որբանոցային այս ու փոքր սաներն ու սանուհները, որբանոցային այս

գործերը, և կը գոչեն «ապրին հայ կոյր որբ-որբուհի» ները...»:

Հետեւաբար մեր աչաղուրկները թէեւ կոյր, բայց իրենց այդ դժխմ կուրութեան մեջ իսկ իրենց ձեռակերտ զարմանահրաշ գործերով, պատիւ կը բերեն մեր ազգին: Մեզի վերապահելով սակայն այս պատիւը ըսենք անմիջապէս թէ մեր հայ կոյրերը չեն նմանիր Անատօլուի և թրքական այլ հողամասերու մէջ գըտնուող, այն գտարկապորտ և ցուող ի ձեռին մուրացիկ կոյրերուն...»:

Ասոնք չնորհիւ Զուիցերիացի բարեսէր անձանց ձեռներեցութեան, իրենք կը շահին, իրենք կուտեն առանց ասոր կամ անոր բեռ մը լլլալու:

Գալով մեր արժանընտիր հիւրերուն, անոնք երբ կուրանոցին մէկ մասը լրացուցած միւս մասը պիտի անցնէին, ճամբուն վրայ որպարնդոստ ծափերու տակ ողջունուեցան ճամբու երկու կողմերուն եղերուած տեղւոյս Ազգ, Երկո. Վարժարանին, ինչպէս նաեւ ափ մը գաղութահայութեան կողմէն:

Քիչ վերջ, աշակերտներ թնդացուցին «Վեն բարձունքն Սուրբ Սիօնայի երզը, աշակերտներէն Անդրանիկ Տրդատեան ուղերձ մը կարդաց, ապա փունջ մը ծաղիկ նուրիեց Վեհափառին առ ի երախտագիտութիւն Ազգ, Երկո, Վարժարանին կողմէն:

Վեհափառը այս հանդիպումին վրայ անակնկալի եկած, շատ ուրախ զգաց ինքզինքը, և տեղւոյն վրայ իսկ ընտիր յորդոր խրատներ տալով աշակերտութեան, օրհնեց զանոնք և ժողովուրդը:

Հիւրերը պտտելէ վերջ կուրանոցին միւս մասն ալ, հիւրասիրուեցան անօրէն Պ. Թ. Վիզզրի բնակարանը, ուր արզէն պատրաստուած էր շքեղ թէյասեղ դան մը:

Մինչ այդ, կուրանոցի բոլոր սաներն ու սանու-

խաղաղ հանդարտ ու միանգամայն ջերմիկ մթնոլորտին մէջ խնամուելով, կրթուելով և արհեստ մը սորվելով՝ կ'ապրին գոհունակ և երախտագէտ՝ հանդէպ իւրենց բարեսէր խնամակալներուն և բարերարներուն:

## Բարգէն Վեհափառ եւ Շահէ Եպիսկոպոսի այցը՝ Ղազիրի Կուրանոցին

Տեղւոյս Զուիցերիական կուրանոցի անօրէն Պ. Թ. Վիզզրի մասնաւոր հրաւէրին վրայ, 14 Մարտ չուրեցարթի օր, Բարգէն վեհափառ և Շահէ Եպիսկոպոս տեղու ժամանեցին: Սրբազնն հիւրերը առաջին անգամ պատուասիրուեցան կուրանոցի կողմէն: Անոնք առաջին անգամ մուտք գործեցին յիշեալ հաստատութեան Օֆիսը, ապա Պ. Թ. Վիզզրի, փոխ անօրէն Պ. Մայիսի, արհեստանոցի ընդհանուր վարպետ Պ. Պէնծիկիրի, և կարգ մը հայ պաշտօնեաներու ընկերակցութեամբ, մի առ մի պտտեցան կուրանոցի բոլոր յարկաբաժնները: Երբ անոնք հանդիպեցան արհեստանոցին, իրենց հիացմունքը յայտնեցին, տեսնելով այն ամենանուրը գործերը, որոնք արտադրութիւններն են մեր հարազատ աչաղուրկներուն, որոնք դժխմ բազգէն քանից հարուածուելով կորսնցուցած են իրենց աչքերուն լոյսերը:

Մեր աչաղուրկ եղբայր-քոյրերուն արտազրած գործերը. եւրոպական աթոռներ, բազկաթոռներ, կը լորակ սեղաններ, և զեռ շատ մը կահ կարասեաց առարկաներ՝ ո՛չ միայն մեղ Հայերուս հիացմունք կազդեն, այլ եւրոպացիները և տեղացիները ևս հիացմունքով կը դիտեն անոնց բանած իսկապէս նուրբ:

հիները, բոլոր պաշտօնեաները և հայ ժողովուրդէն ստուար մաս մը ժամանակէն առաջ եկած լեցուած էին կուրանոցի ժողովասրահը:

Կէս ժամ ալ անցաւ, և ահա ժամը ճիշտ 4 էր, երբ ծափերու տեղատարափին տակ Բարգէն Վեհափառ և Շահէ Սրբազն սրահէն ներս մտան: Հոգեւոր երգէ մը յետոյ, Բարգէն Վեհափառ կարճ բայց իմաստալից և կոյրերու սրտէն խօսող բանախօսութիւն մը ըրաւ, և ըստ մօտաւորապէս.— «Սիրելի զաւակներս, ես ձեզի նոր բան մը պիտի չըսեմ, բայց միայն պիտի յիշեմ մեր այն հին պատմագիրներէն մէկուն հետեւեալ խօսքը թէ լաւ է կոյր ըլլալ աչքով քան կոյր մտքով: Ես ձեր գործերէն կուանեցի անմիջապէս որ դուք թէեւ աչքով կոյր էք, բայց մտքով շատ լուսաւորուած:»

«Սիրելի զաւակներս, գիտեմ թէ՝ ի՞նչ կը նշանակէ կոյր ըլլալ, և գիտեմ թէ՝ գուք արտունջքներ ունիք շատ, բայց որպէսզի դուք այդ անողոք կու ըրութեան մէջ երջանիկ կեանք, մը ապրիք, ես ձեզի սիրոյ պատգամ մը կուտամ: Այն է Քրիստոս ձեր հոգիներուն մէջ: Ան է որ ձեր վիշտերն ու ցաւերը պիտի թեթեւցնէ, քաղցրացնէ և ձեր կեանքը տանելի դարձնէ»:

Ապա Շահէ Սրբազն ալ գրեթէ նոյնիմաստ կարճ և սակայն կուռ բանախօսութիւն մը ընելէ վերջ, մեր պատուական հիւրերը հրաժեշտ առին և մեկնեցան:

## ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹԻՒՆ

ԿՈՉ ՄԸ

ԼԵՄՐԱՆՈՒՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐՈՒ

Հայ ժողովուրդը, իր դարաւոր գոյութիւնը կը պարտի անուրանալիօրէն՝ իր դպրոցին ու եկեղեցին:

## ԵՆԴԱՆՈՒՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐՈՒՄ

---

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

Լիբանանի մայրաքաղաք Պէյրութի մէջ «Նոր Հասցընակն» ետքը, — ուր մօտաւորապէս 350 նորակառոյց բնակարաններ կան — Հաճընցիք ըստ իրենց աւանդական սովորութեան ձեռնարկած են դպրոց-եկեղեցիի մը շինութեան:

Թուականէս 7 ամիսներ առաջ Լիբանանի, մասնաւորապէս Պէյրութի մէջ բնակող համայն Հաճընցիներու ներկայութեան և կաթ. փոխ. կարօեան Սրբազանի նախագահութեամբ ու օրհնութեամբ յիշեալ մատուռ-վարժարանի հիմնարկէքը կատարուեցաւ: Բացի այդ արդէն տասնեակ մը ամիսներէ ի վեր Հաճընցիք նոյն այդ եկեղեցի կառուցուելիք հողին վրայ վրանակերտ մատուռ-խորան մը շինած են ու կը միմիթարըսուին հոգեւորապէս:

Իսկ այժմ մեր հայրենակիցները բոլորն ալ անխըտիր եռանդով ու հաւատարմութեամբ լեցուած գործի են մղուած, որպէսզի այս վրանակերտ եկեղեցիին տեղ կանգնեն քարաշէն ու ներկայանալի Աստուածավայել եկեղեցի մը:

Այս առթիւ ժողովուրդը կանուխէն ընտրած է Դպրոց-եկեղեցաշէն Յանձնախումբ մը 7 հոգիներէ բաղկացած որոնք եւս առանց իրենց ամենադոյզն ճիգըն ու ջանքն իսկ խնայելու կը գործեն սրտեռանդ, ի կատար հանելու համար թէեւ դժուարին և սակայն սրբազան ու Աստուածընտիր կուսաւորչի այս մատրան շինութիւնը:

Այժմ շինութիւնը սկսած է արդէն հիմնելին ու սիւներէն։ Այստեղ մեր մէջ ակամայ հարցում մը կը ծնի թէ՝ մեր հայրենակիցները իրենց այս նուիրական ձեռնարկին մէջ պիտի յաջողի՞ն թէ ոչ, նախապէս նըշ կատի ունենալով թէ՝ անտեսական սուր տաղնապ կայ, թէ՝ հասարակ մէկ գամն իսկ լումայի մը կը կարօտի, թէ՝ հասարակ մէկ գամն իսկ լումայի մը կը կարօտի, թէ՝ պարզ սենեակի մը շինութիւնն անգամ ակնկալ-ուածէն աւելի սուղի կը նստի մեր վրան։ Գալով սոյնօրինակ դպրոց-եկեղեցւոյ մը կառուցումին՝ ան բնականաբար կարիքը պիտի ունենայ նիւթական թէ բարոյական մեծ զոհողութեանց։ Ասոր պատասխանը մենք կուտանք այսպէս։ — Եթէ երբեք ժողովուրդը կազմէ մէկ սիրո մէկ հոգի, և առանց բնաւ աւելորդ նիւթական շահ ակնկալելու մեծով պզտիկով լծուի շինարար աշխատանքի, այն ատեն այս դժուարին բայց սրբազն ձեռնարկը պէտք է ըսել թէ յաջողութեամբ կը պսակուի։

Հոս կարծեմ տեղին է յիշել թէ՝ Հաճընցիին եկեղեցաշնութեան ոգին առաջին անգամ չէ որ երեւան կ'ուգայ, Ասկէ մօտաւորապէս 40 տարիներ առաջ մեր երբեմի չքնա՛ղ Հաճնոյ մէջ մեր հայրենակիցները առաջին անգամ հիմը դրած են Ս. Աստուածածին եկեղեցիին՝ ապա հիմնովին նորոգած են Ս. Յակոբի պատմական վանքը, ուր երիտասարդներ թէ ծերեր, մամեր ու հարսեր, մատաղատի աղջիկներ և տղաք-ներ, տիւ և զիշեր աշխատելով՝ ջուր ու աւազ, քար ու փայտ կրելով կանքնած են յիշեալ սրբատաշ ու մաքրամաքուր եկեղեցին և տաճարը։

Բացի Ս. Աստուածածինէն և Ս. Յակոբէն, Հաճընունեցած է նաեւ Ս. Գէորգ ու Ս. Թորոս եկեղեցինեւըն ալ որոնք Հաճնոյ երբեմի փառքը կազմած են։

Հաճնուր Հաճընցիներու մտքերուն մէջ տակաւին թարմ յիշատակներ կը մնան հին ատենուան՝ կիրակի

և տօնական օրերուն մէջ այս 4 եկեղեցիներու զանգակներուն զօղանջին իրար խառնուիլը, հաւատացեալներու կէս զիշերին ջահեր վառած գունդ առ գունդ եկեղեցի դիմելը, և յաւարտ պատարագի տեղի ունեցած խրախճանութիւններն ու ջիրիդները։ Օրհանութեան ու երանութեան ի՞նչ զուարթ օրեր սահեր անցեր են . . .

Նամանաւանդ Հաճընցիին ուրախութիւնն ու ուգեւորութիւնը աննկարազերի եղած է Ծնունդին երկրորդ Խաչի տօնին օրը, երբ այս երեք եկեղեցիներու ժողովուրդը իրար միացած իրենց քահանաներով ու դպիրներով, վարդապետներով ու եպիսկոպոսով, խաչերով ու խաչավաններով կը զիմեն դէպի Քրտէդ Կոչսուած գետափը, և կամ Ս. Յակոբի կամուրջը ըստ աւանդական սովորութեան խաչը ջուրը ձգելու համար է իսկապէս ի՞նչ ամուր հաւատք։

Այժմ Հաճընցին նոյն այդ Հաճընցին չէ, և կամ անոր որդին ու թոռը։

Ուստի, սիրելի հայրենակիցներ, դարձեալ ցոյց տանք այդ հոգին ու հաւատքը և ամէնքս ի մի գալով հաւաքական մեծ ուժ ներկայացնենք ու կանգնենք այս եկեղեցին ինչպէս որ կանգնեցինք «Եոր Հաճըն» մը Լիբանանի հիւրընկալ ափերուն վրայ։ Ու այս եկեղեցին ալ մեր երբեմի սիրական եկեղեցիներուն միոյն անունը տալով յաւերժացնենք զայն, նոյնիսկ անկէ հեռո՛ւ ալ . . .

Հայրենակիցներ, քա՛ջ զիտնանք թէ՝ գաղթաշխարհի մէջ Հայ ժողովուրդին ինչպէս նաեւ անոր մէկ կենսունակ տարրը կազմող Հաճընցիին՝ այնքան սո՛ւր հանգամանօրէն սպառնացող այլասերումի և ձուլումի այն մեծագոյն չարիքներուն դէմ պայքարող ու պատուար կանգնող գործօն ազդակները ոչ այլինչ են՝ եթէ ոչ մեր հարազատ Մայրենի եկեղեցին ու դպրոցը։

Սրդ, ինչպէս ըսկինք այս նուիրական գործին յա-  
ջողութեան համար արդէն Դպրոց-Եկեղեցաշէն Յանձնա-  
խումբի անդամները որոնք կը բազկանան հետեւեալնե  
րէ .— Տ. Թորոս քնն. Մաճառեան (Տէօրթեօլցի) նախա-  
գահ, Տիարք. Տօքթ. Գէորգ Գրգեաչարեան Ատենապետ,  
Միհրան Խրիմեան Ատենապահը, Տէօվլէթ Պապահիք-  
եան Գանձապահ, Արփանով Գույումնեան, Սարգիս  
Ճիռեան, Յովհաննէս Պէքէրէճեան, և Յարութիւն Ճէ-  
րէճեան խորհրդականներ, ամէնքն ալ տենդոտ աշխա-  
տանքի լծուած, պողպատեայ կամքով ու բոլորա-  
նուէր զոհողութեամբ կը գործեն անդադար:

Յունիսին մէջ Տ. Թորոս քնն. և Պ. Ս. Ճիռեան  
առաքենութեան ելելով հանդիպեցան՝ Ճիպէյլ, Թրի-  
բոլի, Թարթուս, Լաթաքիա, Անտիոք, Գըրըգ-Խան  
մինչև Ալէքսանտրէթ ու հանգանակութիւն ըրին:

Կը լսուի թէ՝ հանգանակութեան արդիւնքը շատ  
յաջող ըլլալով գոյացած է 225 ս. ոսկիի գումար մը:

Վերջերս Պատ. Յանձնախումբի անդամներէն 5  
հոգիներ, երկրորդ առաքելութեան մը ևս ելելով՝  
հանդիպեցան Զահէ և Դամասկոս, քիչ ժամանակուայ  
մը մէջ հանգանակելով մօտ 155 ս. ոսկիի գումար մը:

Զունանք ըսելու թէ՝ «Նոր Հաճըն»ի մէջ Տիկ-  
նանց Յանձնախումբ մըն ալ կայ, ուը տասնեակ մը  
տիկիններ ջերմեռանդօրէն կ'աշխատին սատար հանդի-  
սանալու համար սկսուած մեծ գործին՝ կասկած չկայ  
թէ՝ ի պահանջել հարկին դարձեալ տիկիններ, հարսեր  
ու մամեր, աղքատ թէ բարեկեցիկ այս Ս. գործին ի ըս-  
պաս պիտի դնեն իրենց օղերն ու մատանինները, ա-  
պարանջաններն ու ոսկեայ շղթաները: Տիկնանց Յանձ-  
նախումբը, ցարդ հաւաքած է մօտ 140 ս. ոսկիի կո-  
կիկ գումար մը:

Եւ սակայն հայրենակիցներ, բնականաբար այս  
բոլորը բաւական չեն մատուռ-դպրոցի այս դժուարին

գործը գլուխ հանելու համար. այլ պէտք է որ համայն-  
շանցիներ ու այլ սրտցաւ ազգակիցներ, Սիւրիա-  
յէն, Եգիպտոսէն, Պալքաններէն, Ֆրանսայէն ու մին-  
չեւ իսկ հեռաւոր Ամերիկաներէն, կարկառեն մեզ  
իրենց ուխտաւորի բարերար ձեռքերը:

### ԱՐՄԵՆԱԿ ԳՐԱԾԵԱՆ

Հազիր 15 Յուլիս 1934



## ՓՈՔՐԻԿ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ ՄԸ

Պէյրութի մէջ բացի «Նոր Հաճընաէն», նաեւ կառուցուած են հայրենակցական հետեւեալ թաղամասեւրը.— Նոր Մարաշ, Նոր Սիս, Նոր Աստանա և Կիւլապաշէն:

Նորակերտ այս բոլոր թաղամասերն ալ ունին իշենց սեփական մատուռ-վարժարանները, ի վերին մարմին ունենալով իրենց Առաջնորդարանն ու Ազգային իշխանութիւնը:

Յիշեալ վարժարաններուն մէջ կ'արժէ յիշատակել՝ թէ հարիւրաւոր մատաղ հոգիներ զերծ՝ այլասերումի ամէն տեսակ վտանգներէ, տեղական թէ՝ կառավարական լեզուները մշակելէ յևոյ մասնաւորապէս՝ կը կարդան, կը զրեն ու կ'ուսանին իրենց մայրենի ՄԵՇԱՍՏՎԱՆՉԵՆ լեզուն, ապա կը սորվին մեր աղդին ու եկեղեցին դանձ պատմութիւնները:

Եւ իրա՛ւ, ի՛նչ մեծ հրճուանք ու մխիթարական երեւոյթ է՝ տեսնել Հայկական դպրոցներու մէջ փոքրիկ հայրդիներ, որոնք օրն ի բուն կը թոթովեն ու կը հոլովեն ինքնաբերաբար Հայկրէն ՈՍԿԵՂՆԻ՛Կ բարբառը:

Անշուշտ, շատ են թիւերը այն հայ ծնողքներուն ալ, որոնք կը նախնաբեն իրենց զաւակներուն կրթութեան հոգը յանձնել օտար հաստատութեանց խնամքին, և սակայն, մենք վստահ ենք որ հետզհեաէ երբ հայ գաղութները օժտուին կեզրոնական ու Երկրորդական բարձրասահման վարժարաններով, ահա՛ այն ատեն այդ օտարամոլ ձգառումներն ալ կը ջնջուին մեր մէջ ի՛սպառ:

Պէյրութի մէջ Ա. Նշան հնաւուրց քարաշէն եկե-

ղեցիէն վերջ, «Նոր Մարաշ»ի նորակառոյց Ա. Քառասնից Մանկանց եկեղեցին իր չքնա՛ղ ու հոյակապ կերտուածքով արդէն իսկ պարծանք մըն է Լիբանանահայ իրականութեան համար:

Գրքոյկիս մէջ չմոռնանք նաեւ յիշատակել՝ թէն մեր նիւթէն ալ դուրս է — թէ Լիբանանէն վերջ, Սուրիոյ հետեւեալ կարեւոր քաղաքներուն մէջ ալ ունինք ստուարաթիւ հայ գաղութներ ինչպէս. — Դամասկոս, Հալէպ, Ալէքսանտրէթ, Գըրբգ-Խան, Թրիբոլի, Համալ հօմս որոնք մնայուն իրենց կից՝ կը պահեն իրենց զոյդ սիրելի ու անբաժան յարկերը:

Լիբանանաբնակ թէ Սուրիաբնակ հայեր, շատ գոհ են, երջանիկ ու միանգամայն երախտապարտ հանդէպ տեղական և հովանաւոր (Ասպետական ՄԵՇՆ Ֆրանսա) զոյդ բարեխնամ կառավարութեանց՝ անոնց ցոյց տըւած այնքան համբերատար ու վսե՛մ բարեացակամութեանը համար:

Մեր ժամանակը, ինչպէս նիւթականը խիստ չափաւոր ըլլալուն պատճառաւ, Լիբանան — Սուրիա մընացած Հայ գաղութներու, վարժարաններու, եկեղեցիներու և թեմերու մանրամասն նկարագրութիւնը կը թողունք ուրիշ առթիւ:

ՅԱԻԵԼՈՒԱԾ

ԱՆՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ

ԱՆՀԱՄԵՐԱՇԽ ՀԱՅԸ  
(ԱՄԵՐԻԿԵԱՆ ԱԻԱՆԴԱՎԵՊ)

Օտարները թէեւ մեզի կըսեն. Հայերը  
աշխատունակ ու շինարար, զոհարե-  
րող ու ճարտար, լուսամիտ ու հնա-  
րամիտ չարքաշ ժողովուրդ մըն են.  
բայց միանգամայն անոնք չեն յապա-  
ղիր ըսկ ալ թէ՝ Հայերը անհամերաշխ  
ազգ մըն են:  
Ա՛յս, երնէ՛կ թէ՝ Հայը համերաշխ ալ  
ըլլար...  
Ո՞հ, այն ատեն... այն ատեն...:

## ԱՆՀԱՄԵՐԱՇԽ ՀԱՅԸ

(ԱՄԵՐԻԿԵԱՆ ՍԻԱՆԴԱՎԵՑՊ)

Հայուն անհամերաշխութիւնը պատմական իրութիւն մըն է՝ եթէ ոչ ցեղային ժառանգական ախտ մը:

Ուսկի՞ց սակայն, այս կործանարար ախտը եկած բոյն զրած է մեր մէջ: Հստ Ս. Գրոց կը պատմուի թէ, Աստուած իր հրաշագործ ձեռքերով եօթը օրուան մէջ ստեղծած է երկինքն ու երկիրը իր բոլոր հրաշալիքաներով: Ապա ստեղծած է առաջին մարդը, առաջին կիւնը, և անկէ յետոյ յամրընթացօրէն, մարդիկ աճեր էին, բազմացեր, ու լեցուցեր մեր աշխարհը:

Սակայն և այնպէս, եկած է ժամանակ մը՝ ուր մարդիկ չարացեր, ու սկսեր են իրենց արարչին դէմ գործել: Յայնժամ Աստուած մարդոց այնքան բիրտ առ պերասանութեանը դէմ բարկանալով, պատմեր է մարդիկը բոլոր, նախ ջրամոյն ընելով զանոնք, հուսկ յետոյ ծծմբախառն հուրով այրելով:

Մարդիկ սակայն, այս երկու աղէտներու բովէն անցնելէն ետքը: դարձեալ սկսեր են չարանալ ու չմանչնալ զ'Աստուած...(\*):

Աստուած այս անդամ, փոխանակ երբորդ ու աւելի ծանրակշիռ պատիժով մը ճամբու բերելու մարդկութիւնը, ուզած է զանոնք վարձարելով փորձ մը ընել:

Եւ ահա Աստուած իր աջ բազուկը հանդիսացող գարրիէլ հրեշտակապետին հրեղէն ձի մը տալով կը խօսի այսպէս.—

(\*) Մեր աւանդավեպը ասկից կ'սկսի:

— Ո՞վ գու երկնային զօրաց Հրեշտակապետն իմ,  
քեզի կուտամ այս հրեղէն ձին՝ բաղմիր վրան, և այս  
տոպրակը, լի պէս-պէս պարգեւներով, իջիր երկիր,  
այցելէ բոլոր ժողովուրդները, մէկիկ մէկիկ, անոնց  
իւրաքանչիւրին բաշխելով մէյմէկ նուեր . . . :

Գաբրիէլ Հրեշտակապետը, ամենայն խոնարհութ-  
եամբ ընդունելով հօր Աստուծոյ հրամանը, կը հեծ-  
նայ հրեղէն ձիուն վրայ և երկնքի անհունութիւնը  
չորս ժամուան մէջ կտրելով, նախաքան ամենայնի, ա-  
ռաջին անդամ ոտք կը դնէ երկրիս ճիշտ ու ճիշտ կեդ-  
րոնը եղող Փարիզի կառավարական պալատին առջեւ:  
Նոյն այդ պահուն պալատին մէջ տեղի կ'ունենար ե-  
րեսփ, հսկայ ժողով մը: Գաբրիէլ հրեշտակապետ, ան-  
վարան կ'երթայ ու կը փախէ պալատին դուռը, որ կը  
բացուի անմիջապէս . . . :

Եւ ահա երեսփ. ժողովի անդամներ, ընդուստ ոտ-  
քի կը կանգնին, ու զէմ հանդիման լինելով հրեշտա-  
կապետին հետ դողահար ու սրտատրոփ կը հարցնեն.

— Ո՞վ էք դուք . . .

— Մի վախնաք, և մի վարանիք, կը պատասխա-  
նէ հրեշտակապետը:

— Գաբրիէլ Հրեշտակապետն եմ, երկինքէն կու-  
գամ, և պաշտօն ունիմ բոլոր ժողովուրդները առան-  
ձին առանձին այցելել, անոնց իւրաքանչիւրին բաշխել  
մէյմէկ նուեր . . .

Այժմ խնդրեցէք ինչ որ կը փափաքիք, ու ձեզի  
պիտի տամ . . . :

— Դուք Գաբրիէլ Հրեշտակապետն էք, կը դուռան  
երեսփոխաններ, մեծ զարմանքով լի. ուրեմն՝ սպասե-  
ցէք, սպասեցէք սիրելի Հրեշտակապետ, որպէսզի մենք  
ժողով մը գումարենք ու ըստայնմ խնդրենք մեր փա-  
փաքածք:

— Շտապեցէք սակայն, կը յարէ Հրեշտակապե-

տը, քանզի ժամանակս խիստ թանգ է, պէտք է ու-  
րիշներուն ալ երթամ:

Թրանսացի երեսփոխաններ որպէս տաքարիւն մար-  
դիկ, անմիջապէս ժողով մը կը գումարեն ու յետ եր-  
կար խորհրդակցութեան՝ ի մէջ այլոց կը վճռեն իրենց  
խնդիրքը:

— Ո՞հ, Գաբրիէլ Հրեշտակապետ, եթէ կարելի է,  
«փառք»ը սուէք մեզի «փառք»ը:

Գաբրիէլ Հրեշտակապետ կը բանայ տոպրակին բե-  
րանը, ու փառքը անոնց երկնցնելով՝ — Ասէք, կու-  
տամ ձեզի փառքը ըսելով, գարձեալ կը հեծնայ իր  
հրեղէն ձիուն վրայ ու կը սուրայ . . . :

Եւ ահա այն օրէն ասդին Թրանսացիք եղած են,  
փառասէք ժողովուրդ մը:

Գաբրիէլ Հրեշտակապետ, իսկոյն կը կանգնի Ան-  
գըլիոյ արքայական պալատին առջեւ ու դուռը կը բախէ:

Դուռը կը բացուի ու մէկէն Հրեշտակապետին հը-  
րայրքոս զէմքը տեսաննելի կը լլայ պալատէն ներս.  
պալատականներ, ի տես այս զարմանահրաշ տեսարա-  
նին, սարսափի մատնուած կը հարցնեն.

— Ո՞վ էք դուք . . .

— Գաբրիէլ Հրեշտակապետն եմ, կը դոչէ, շու-  
տով խնդրեցէք ինչ որ կը փափաքիք, ու ձեզի պիտի  
շնորհեմ . . .

Անզլիացի պալատականներ, որպէս պաղարիւն  
մարդիկ, Հրեշտակապետին այս հարցումին վրայ բոլո-  
րովին անակնկալի եկած կը գոչեն:

— Ո՞հ, յարգելի Հրեշտակապետ, կը պաղատինք  
սպասեցէք պահ մը, որ մեծ ժողով մը գումարենք ու  
յետոյ որոշենք մեր փափաքածք . . . :

— Ծուտ ըրէք սակայն, ինչ որ կ'ընէք կ'ընդմիջէ  
Հրեշտակապետը:

Անոնք շուտով ժողով մը սարդելով կը վճռեն մի-  
ահեծան իրենց խնդիրքը:

— Ոհ, Գաբրիէլ Հրեշտակապետ, եթէ կարելի է «խաղաղութիւն»ը տուէք մեզի «խաղաղութիւն»ը:

Գաբրիէլ Հրեշտակապետ, խաղաղութիւնը անոնց երկնցնելով — Առէք, կ'ուտամ ձեզի խաղաղութիւնը ըսելով, դարձեալ հրեղէն ձին կը հեծնայ ու կ'արշաւէ քառասմբակ:

Եւ ահա այն օրէն ասդին Անգլիացիք եղած են խաղաղասէր ժողովուրդ մը:

Գաբրիէլ Հրեշտակապետ, այս անգամ նախքան ուրիշներուն՝ կ'այցելէ պանդուխտ հայրերը, անոնք ուրոնք չկարենալով՝ Անգլիոյ մէջ բնակութեան հանդիստ վայր մը գտնել, պանդուխտ ելած են, ու շատ մը տառապանքներէ վերջ գտած են հողամաս մը ու հոն ըընակութիւն որոնած: (Այժմու Ամերիկան): Գաբրիէլ Հրեշտակապետ, ընդուտ կանգնելով պանդուխտ հայրերուն առջեւ:

— Ո՛վ, դուք պանդուխտ հայրեր, գիտէ՞ք թէ ես Գաբրիէլ Հրեշտակապետն եմ, ուրախ եղէք այժմ, քանզի ինչ որ խնդրէք պիտի չնորհեմ ձեզի, ինչպէս որ չնորհած եմ ուրիշներուն... Ես չէի կարող մոռնալ ձեզի, որովհետեւ գիտեմ թէ ձեր պանդուխտի սիրտը շատ տրտում է ու տխուր, խնդրեցէ՞ք, շուտո՞վ խնդրեցէք, ինչ որ կ'ուզէք, ձեզի պիտի տամ:

Մեր պանդուխտ հայրերը նախ, ախ ու դողով լեցուած այս բոցեղէն տեսարանին առջեւ, ու յետոյ սիրտ առած Հրեշտակապետի քաղցրահնչիւն խօսքերէն՝ կ'աղաղակեն: — Ո՛հ, դուք մեր պաշտելի հրեշտակապետը, կը թախանձինք, սպասեցէք փոքրիկ պահ մը որ մենք հաւաքոյթ մը սարգենք ու ապա խնդրենք մեր փափածը:

— Ծուտ ըրէք սակայն, կը յաւելու, քանզի ժամանակս խիստ թանկ է: Անոնք անմիջապէս հաւաքոյթ մը գումարելով շուտով կ'որոշեն իրենց խնդրելիքը:

— Ոհ, Գաբրիէլ Հրեշտակապետ, եթէ կրնաք՝

«անկախութիւն»ը տուէք մեզի, «անկախութիւն»ը:

Գաբրիէլ Հրեշտակապետ, անկախութիւնը անոնց երկնցնելով՝ — Առէք, կ'ուտամ ձեզի անկախութիւնը ըսելով՝ դարձեալ կը հեծնայ իր ձիուն վրայ, ու կ'անյայտանայ...:

Եւ ահա այն օրէն ասդին Ամերիկացիք եղած են անկախ ժողովուրդ մը:

Գաբրիէլ Հրեշտակապետ, թողլով պանդուխտ հայրերը անկախութեան մէջ, մեծաթոփիչ սլացքով մը՝ ափ կ'առնէ այս անգամ Գերմանիոյ կայսերական պալատին դուռը, ու կը բախէ զայն: Յանկարծ դուռը կը բացուի ու երբ Հրեշտակապետին արփաւէտ դէմքը կը նշմարուի, գերման ազատականներ սարսափի մատնուած կը հարցնեն:

— Ո՞վ էք դուք...

— Մի՛ սարսափիք, և մի վճատիք, կը յարէ, Գաբրիէլ Հրեշտակապետն եմ, շուտով խնդրեցէք ինչ որ կը փափաքիք ու ձեզի պիտի տամ:

Գերման պալատականներ, որպէս վճռական մարդիկ, ընդհուպ քով քովի գալով միահամուռ կ'որոշեն իրենց խնդրելը.

— Ո՛հ, Գաբրիէլ Հրեշտակապետ, եթէ մեզի բան մը տալ կ'ուզէք, «ուազմազիտութիւն»ը տուէք մեզի, «ուազմազիտութիւն»ը:

Գաբրիէլ Հրեշտակապետ, ուազմազիտութիւնը անոնց երկնցնելով՝ — Առէք, կ'ուտամ ձեզի ուազմազիտութիւնը ըսելով կ'աներեւութանայ հրեղէն ձիով միտուել:

Եւ ահա այն օրէն ասդին, ուազմազիտութիւնը Գերմանացւոց է տրուած: Գաբրիէլ Հրեշտակապետ, կը Գերմանացւոց է տրուած: Գաբրիէլ Հրեշտակապետ, կը պուրայ դէպի Յունաստան և Թագաւորական պալատին առջեւ կանգ առնելով, գուռը կը բախէ:

Գուռը կը բացուի, պալատականներ, երբ յան-

կարծ կը տեսնեն Հրեշտակապետը, մեծ անդոհով մը լեցուած կը հարցնեն:

— Ո՞վ էք դուք . . . :

— Գաբրիէլ Հրեշտակապետն եմ, փութով խնդը-րեցէք ինչ որ կը փափաքիք, ու ձեզի պիտի տամ . . .

— Ո՛հ, սիրելի Գաբրիէլ Հրեշտակապետ, կ'աղա-ղակեն Յոյն պալատականներ, կը խնդրենք սպասե-ցէք քչիկ մը որպէսզի մենք ժողով մը գումարենք ու անկէ վերջ որոշենք մեր փափաքածը:

— Ո՛ն, աճապարեցէք, կը յարէ, քանզի ժամա-նակս, խիստ թանկ է: Անոնք շատ շուտով ժողով մը գումարելով կը վճռեն իրենց խնդրելիքը.

— Ո՛հ, Գաբրիէլ Հրեշտակապետ, մեզի եթէ կը-նաք «իմաստասիրութիւն»ը տուէք, «իմաստասիրու-թիւն»ը:

Գաբրիէլ Հրեշտակապետ իմաստասիրութիւնը ա-նոնց երկնցնելով՝ — Առէք, կ'ուտամ ձեզի իմաստա-սիրութիւնը ըսելով կ'աներեւութանայ . . . :

Եւ ահա այն օրէն ասդին՝ իմաստասիրութիւնը Յունաց մնաչնորհ է եղած:

Գաբրիէլ Հրեշտակապետ, կը սուրայ դէպի Աւետ-եաց երկիրը — Երուսաղէմ, և մէկէն ի մէկ կանք կ'առնէ հրեաներուն սինակոկային առջեւ:

Այն ատեն հրէից վարդապետներ ու դպիրներ, այս տեսարանին առջեւ յանկարծակիլ եկած մեծ իրարան-ցում մը կ'ստուղծեն . . .

— Մի վախնաք, ու մի շփոթիք, կը գոչէ, Գաբ-րիէլ Հրեշտակապետն եմ որ կ'այցելեմ բոլոր ժողո-վուրդները, այժմ կարգը ձեզի եկաւ. ես գիտեմ թէ դուք տիրոջ ժողովուրդը, շատ էք տառապած ու տան-ջուած, հետեւաբար չէի կրնար ձեզ մոռնալ: Ուստի խնդրեցէք ինչ որ կը փափաքիք, ու ձեզի պիտի տամ:

Հրեաները այս հոգեզմայլ տեսարանին առջեւան-

հունօրէն հրճուած, անմիջապէս կը հաւաքուին մեծով պղտիկով ժողովարանին մէջ ու կ'ընտրեն իրենց խնդը-րելիքը:

— Ո՛հ, մեր տիրոջը սիրելի Հրեշտակապետը, եթէ կարելի է «զրամ»ը տուէք մնզի «զրամ»ը:

Գաբրիէլ Հրեշտակապետ, դրամը անոնց երկնցը-նելով, — Առէք, կուտամ ձեզի դրամը ըսելով վերըս-տին կը հեծնայ իր հրեղէն հիուն վրայ . . .

Եւ ահա այն օրէն ասդին՝ հրեաները եղած են դրամապաշտ ժողովուրդ մը:

Գաբրիէլ հրեշտակապետ, Ս. երկրէն կ'ուղէ թուր-քիս անցնիլ բայց այդ պահուն վախս մը, սարսուռ մը կը պատէ զինք, որով կ'ստիպուի թուրքիս չհանդիպիլ, կը ասպա գաղտագողի Տարտանելի Ջրանցքին տակէն սու-զելով կ'անցնի Սեւ ծով, անկից Պաթում, Պաթումէն Հայաստան, ուր Գաբրիէլ հրեշտակապետ՝ երկար ու հանդիսա շունչ մը կը քաշէ:

Պահիկ մը վերջ՝ հրեշտակապետը հիացմունքով կը դիտէ մեր չքնա՞լ երկրին գեղեցկութիւնները:

Կը տեսնէ զոյդ Մասիսները երկնասլաց ու ձիւնա-գագաթ որոնք իրենց վէսութիւնը այնքան հրաշալիօ-րէն կը պարզէին անհունին մէջ . . .

Յետոյ դիտելով սարերն ու մարմանդները, լեռնե-րն ու հովիտները, գետերն ու Այրարատեան դաշտը, մեր Հրեշտակապետը կը գոչէ հոգեզմայլ. — Ո՛հ, այս ի՞նչ սքանչելի երկիր մըն է . . . :

Ի վերջոյ, երբ աչքերը աւելի հեռուները կը սե-ւեռէ, Այրարատեան գաշտի կեղրոնատեղիին վրայ կը նշմարէ կիսադալար կաղնի մը որուն տակ իննիսուն-ամեայ ալեփառ ծերունի մը գլուխը թեւերուն մէջ ա-ռած ընդմիշտ կ'օրօրուի:

Գաբրիէլ Հրեշտակապետ մեծագորդ տրոփիւնով

մը կ'ուղղուի դէպի կաղնին, ու կը կանդնի ծերունին առջև, ծերունին սարսափած ոտքի կ'ելլէ...

— Մի վախնար, Արմէն պապա, մի վախնար, կը յարէ, Դաբրիէլ Հրեշտակապետն եմ ես, բոլոր ժողովուրդները այցելեցի, ու հիմակ ալ ձեզի կ'այցելեմ, ես գիտեմ թէ հայ ժողովուրդը շատ է տառապած ու տանչուած: Այժմ խօսէ, բարի ծերունի, և աղգիդ համարինչ որ կ'ուղես խնդրէ, ու քեզի պիտի տամ: Արմէն պապան՝ որ պահ մը սարսափի մատնուած էր Հրեշտակապետին խօսքերէն սիրտ առած կը պատասխանէ:

— Ոհ սիրելի և պաշտելի Հրեշտակապետ, մեր երկիրը քանից աւերակ է դարձեր ու ժողովուրդը ջարդուեր, մեր բազմաթիւ սրբանուեր ու մաքրամաքուր տաճարներն ու Անիի հաղար ու մէկ եկեղեցիները քանդուած են...

Հիմակ մենք ունինք միայն երեք հարիւր քաջեր որո՞նք կը պաշտպանեն մեր հայրենի կիսակործան տուանը. արդ, կը խնդրեմ, յարգելի Հրեշտակապետ, որ թոյլ տաք ինծի երթամ քաջերս դտնեմ, անոնց հետ խորհրդակցութիւն մը ընենք ու ըստ այնմ խնդրենք մեր փափաքածը:

— Շտապէ՛, ուրեմն կը գոչէ, քանզի ժամանակս խիստ թանկ է:

Արմէն պապան՝ կ'ուղղուի դէպի այն քարայրը, ուր կը մնային մեր քաջերը, և բարձր ժայռի մը վրայ կանգնած կ'սկսի ձայնել. — Է՛յ, քաջերս, քաջերս, եկէք, մի վախնաք, քանզի Գաբրիէլ Հրեշտակապետը իմ քովս է...

Քաջերը, ի արտաքս գալով քարայրէն, քայլերնին կ'ուղղեն դէպի ծերունին, ու երբ կը մօտենան, Արմէն պապան կը խօսի.

— Քաջերս, գիտէ՞ք, Դաբրիէլ Հրեշտակապետ այս ցելած է բոլոր ժողովուրդները, ու անոնց բարիքներ

քաշխած, այժմ ան մեր քովն է, ինչ որ խնդրենք պիտի տայ մեզի, ուրեմն ամէնքս միատեղ որոշենք թէ ինչ պիտի ուզենք:

Ահա այն ատեն իրարանցում մը կը փրթէր հայոց մէջ, քանզի ամէն մէկ զլիսէն կ'ըսկսի ձայն մը ելեւ, այսինչը ուզեմ, այնինչը կուզեմ, աղաղակներով:

Արմէն պապան կը պաղատի, քաջերս, սիրելի քաջերս, եկէք շուտով համաձայնինք, ու բան մը խնդրենք մենք ալ, որովհետև Հրեշտակապետը կ'ըշտապէ պիտի երթայ, յետոյ զինք անգամ մըն ալ չենք կրնար տեսնել:

Դաբրիէլ Հրեշտակապետ, տեսնելով հայոց այս իրարանցումը, զարմացած կը գոչէ, այս ի՞նչ անհամերաշխ ազգ է...:

Արմէն պապա, ի վերջոյ մեծ դժուարութեամբ կը լոեցնէ՝ իր քաջերը, և անոնք անմիջապէս ժողով մը գումարելով՝ կը վճռեն իրենց խնդրելիքը:

Գնա՛, Արմէն պապա, և մեր աղգին համար «խաղաղութիւնը»:

Արմէն պապան՝ կ'շտապէ Հրեշտակապետին քով ու կ'ըսէ:

— Դաբրիէլ Հրեշտակապետ, խաղաղութիւնը տուէք մեզի, խաղաղութիւնը...

Ոհ, սիրելի ծերունի, ուրիշ բան մը խնդրեցէք, քանզի խաղաղութիւնը ուրիշ տեղ ձգած եմ....

Արմէն պապան՝ փութով կը վերագառնայ իր քաջերուն քով՝ քաջերս, քաջերս, խաղաղութիւնը ուրիշն տուած է, շուտով ուրիշ բան մը խնդրենք:

Եւ ահա հայերը, նորէն ժողով մը կը գումարեն ու կը վճռեն:

Արմէն պապա, գնա, և «Անկախութիւնը» ուզէ մեզի համար «Անկախութիւնը»:

Արմէն պապան, կը սուրայ Հրեշտակապետին քով:

— Ոհ, Գաբրիէլ Հրեշտակապետ անկախութիւնը տուէք մեզի, անկախութիւնը...

— Ուրիշ բան մը ինդրեցէք, ուրիշ բան մը, քանչ զի անկախութիւնն ալ տուած եմ...

Արմէն պապան, հե ի հե քաջերուն քով հասնելով.

— Քաջերս, քաջերս, ուրիշ բան մը ինդրենք ուրիշ բան մը, որովհետեւ անկախութիւնն ալ ուրիշին տուած է:

Մեր խեղճ հայերը դարձեալ փութով պզտիկ ժողով մըն ալ կը գումարեն, ու կը վճռեն:

Արմէն պապա, զնա, և «Ռազմագիտութիւնը» ուղէ մեզի «Ռազմագիտութիւնը»: (Ուժ բանակ ըսել կուղեն):

Արմէն պապա, կը փութայ Հրեշտակապետին քով.

— Ոհ, Գաբրիէլ Հրեշտակապետ, ուղմագիտութիւնը տուէք մեզի ուղմագիտութիւնը...

— Արմէն պապա, ան ալ ուրիշին տուած եմ, ուրիշ բան մը ինդրեցէք, ուրիշ բան...

Արմէն պապան յուսահատ՝ կը վերադառնայ քաշերուն քով.

— Քաջերս, քաջերս, ան ալ ուրիշին տուած է...

Այս անգամ հայերը իրար անցած, կը պոռան ու կը գոռան.

— Ինչ որ ուզենք՝ ուրիշին տուած է, արդ ի՞նչ պիտի ուզենք...

Մինչ այսպէս հայերը իրարանցումի մէջ էին, կը նշմարեն որ հեռուէն գեղջուկ Կորթսասարդ մը, կազակէ, ձէն կուղեմ, ձէն կուղեմ ըսելով.

Արմէն պապան՝ դարձեալ կը լոեցնէ, քաջերը լըսելու համար այս վերջինը:

— Արմէն պապան մի աղջակալի երիտասարդը, վըստահ ըլլանք թէ՝ ինչ որ ուզենք, ուրիշին տուած եմ պիտի ըսէ Հրեշտակապետը, ուրիմն գէթ զնա, իրեն հարցուր թէ «Դրամը» որո՞ւ տուած է...

Արմէն պապան, կը փութայ Հրեշտակապետին քով:

— Ոհ, Գաբրիէլ Հրեշտակապետ կը գոչէ, Արմէն պապան այլկա բնաւ բան մը չենք խնդրեր, միայն հարցում մը, «Դրամը» որո՞ւն տուած էք...

— Օհ, եթէ ձեր ուզածը այդ է միայն, շատ սիրով կը պատասխանեմ ձեզի կը յարէ, Գաբրիէլ Հրեշտակապետ, Եւ «Դրամը» հրեաներուն տուած եմ ըսելով յանկարծ ասուլպի մը նման աներեսյթ կ'ըլլայ երկնքի անհունութեան մէջ...:

Եւ ահա այն օրէն ասդին՝ ո՞ւր որ է հրեան և հոն է հայը:

Եւ այն օրէն ասդին հայուն անհամերաշխութիւնը եղած է պատմական իրողութիւն մը եթէ ոչ ցեղային ժառանգական ախտ մը...:



ՈՐԲԱԿՆԱՄ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ԱՅԼ  
ՀԱՍՑԵՆԵՐ

*Miss MARIA JACOBSEN*

*Danish Birds Nest*

*Djebeil (Rep. Liban)*

*Mr. THÉODOR WIESER*

*Asile des Aveugles*

*Ghazir (Rep. Liban)*

*COMITÉ DU SANATORIUM ARM.*

*des Tuberculeux de Mameltain*

*Mameltain (Rep. Liban)*

*COMITÉ DE CONSTRUCTION*

*Ecole - Chapelle*

*Nor Hadjine*

*Beyrouth (Rep. Liban)*

«Ազգային գրադարան»



NL0192001

Հանգե՝

ARMÉNAG KRADJIAN

Ecole Arméniène

Ghazir (Rep. Liban)

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԱՆՑԻՊ ԳՐ.ՔՈՅԿՆԵՐԸ

Հայ Ռւսացիչը 20րդ Դարուն Մէջ  
Ազգային Մերօքեայ Ցաւեր  
Կարմիր Երազներ (Պատմուածք թրգմ.)

ԳԻՆ.— Սուրբիա եւ Լիբանան 30 Ա. Դ.  
Արտասահման 7 Ֆրանք